



# ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՀԱՅԵՐ



2015



ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԻՒՆ - ԳԱՅԻՐԵ

# ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՀԱՅԵՐ Ճանչնանք Մեռք Զմեզ



2015

**Ներկայ Յրատարակութիւնը իրականացած է շնորհիւ՝  
Գահիրեի ՀԲԸՍ-ի Սարենիկ Զագըր Յիմնադրամին**

**Յամադրում եւ խմբագրութիւն՝  
Արփի Ս. Խաչերեան**

**Խմբագրական խորհրդատուներ՝  
Արաքսի Տեօվլեթեան  
Արաքսի Տերունեան-Խաչերեան**

**Խմբագրութիւն եւ համակարգչային շարուածք՝  
Ռուպինա Ասլանեան (Բանաստեղծութիւն)  
Ասի Օհաննեսեան (Նկարչութիւն)  
Արփի Խաչերեան (Ընդհանուր)**

**Վերատեսութիւն եւ սրբագրութիւն՝  
Անայիս ճիզմեճեան**

**Յամակարգչային ձեւաւորում՝  
Շահե Լուսարաբեան**

**Տպագրութիւն՝  
NUBAR PRINTING PRESS**

# ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ՅԱՂԱԶԱԲԱՆ՝

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

1

ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ՝

7

Րաֆֆի

Գրիգոր Զօհրապ

Յովհաննես Թումանեան

Զապէլ Եսայեան

Ուիլիամ Սարոյեան

ԲԱՆԱՏԵՂԾՈՒԹԻՒՆ՝

23

Աւետիք Իսահակեան

Վահան Թեքեան

Սիլվա Կապուտիկեան

Պարոյը Սեւակ

ԵՐԱԺԾՏՈՒԹԻՒՆ՝

43

Սայաթ-Նովա

Կոմիտաս Վարդապետ

Արամ Խաչատրյեան

Գոհար Գասպարեան

Շառլ Ազնաւուր

ՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ՝

57

Թորոս Ռոսլին

Յովհաննես Այվազովսի

Մարտիրոս Սարեան

Արշիլ Կործի

Յակոբ Յակոբեան

ԾԱՐԺԱՆԿԱՐ՝

69

Ճոգիներու աճուրդ

Նռան գոյնը

Մայրիկ / Փարատի փողոց թիւ 588

Արարատ

Ոճրագործութեան բանակը

ԻՎԱ-ՆԿԱՐՑԱՐԱՆ

83





# Տպագրութիւն





# ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒԾ

## ՄԵՍՐՈՊ ՄԱՉՏՈՑ ԵՒ ԳԻՐԵՐՈՒ ԳԻՒՏԸ

406թ. Մեսրոպ Մաշտոց ստեղծեց Հայերեն Այբուբենը, որ կը բաղկանար 36 տառէ: Աւելի ուշ աւելցան «օ» եւ «ֆ» տառերը: Մենք այժմ ունինք 38 տառ:

Յաջորդող 1000 տարիներու ընթացքին, հայ գրողներ եւ մանրանկարիչներ գեղեցիկ ձեռագրեր յօրինած են մազաղաթի վրայ:

## ԵՈՐԱՆ ԿԻՒԹԵՆՊԵՐԿ (JOHANNES GUTENBERG) ԵՒ ՏՊԱԳՐՈՒԹԻՒԾ

Թուղթ պատրաստելու արհեստը սկիզբ առած է Չինաստանին:

14-րդ դարուն, թուղթի պատրաստութիւնը արդէն տարածուած էր Եւրոպայի մեջ:



ԵՌԻԱՆ ԿԻՎԹԵՆՊԵՐԿ

Այդ ժամանակներուն Եւրոպայի մեջ գիրքերու արտադրութիւնը բաւարար չէր որովհետեւ ընթերցողներու թիւը անդադար կ'աճեր:

Գիրքերու արտադրութիւնը բազմացնելու սպատակով և ախնական միջոցներու կը դիմէն: Բառեր կը փորագրուեին փայտէ տախտակներու վրայ, մելանի մեջ կը թաթիսուեին եւ կը փոխանցուեին թուղթի վրայ: Սակայն գործելու այս ձեւը շատ սուր կ'արժէր եւ երկար ժամանակի կը կարօտէր: Փայտէ տախտակները տոկուն չին:

Ենիան Կիւթենպերկ ապրած է մօտ 1398-1468թթ., գերմանացի ոսկերիչ մըն էր: 15-րդ դարու կիսուն յայտնագործեց գիրքի ժամանակակից տպագրութեան եղանակը: Փայտի փոխարէն Կիւթենպերկ գործածեց մետաղէ անշատ տառեր: Շարժական տպատառերը գործածելով կարելի եղաւ շարել զանազան բառեր եւ էջեր:

1452թ. Կիւթենպերկի տպած Աստուածաշունչն էն 200 օրինակ լոյս կը տեսնէ Գերմանիոյ Մայնզ քաղաքին մեջ, որոնցմէ այժմ միայն 50 օրինակ մնացած է:

Կիւթենպերկի տպագրահաստոց (Printing press) 1811 թ.  
կը գտնուի Deutsches Museum (յայտնի նաեւ German Museum of Masterpieces of Science and Technology)



Սուրբ Մեսրոպի արձանը  
Օշական գիւղի Ս.  
Մեսրոպ Մաշտոց  
Եկեղեցին բակին մէջ:



Կիւթենպէրկի գիւտը շուտով կը տարածուի համայն Ելրոպայի մէջ: 1510թ. մօտ 200 տպագրատուներ կը գործէին Վենետիկի մէջ:

## ՅԱԿՈԲ ՄԵՂԱՊԱՐՏ ԵՒ ՀԱՅԵՐԵՆՈՎ ՏՊԱԳՐՈՒԱԾ ԱՌԱՋԻՆ ԳԻՐՔԸ

Հայերէն լեզուով առաջին գիրքը «Ուրբաթագիրք»-ը որ աղօթքներու շարք մըն է կը տպագրէ Յակոբ Մեղապարտ Վենետիկի մէջ 1512-ին:

Ան 1512-13թթ., Վենետիկի մէջ կը տպագրէ նաեւ «Պատարագատետր», «Աղթարք», «Պարզատումար» եւ «Տաղարան» անուն գիրքերը:

Յակոբ Մեղապարտ ջանացած է տպագրուած գիրքերուն տալ ձեռագրի տեսք եւ ոճ: Իր տպագրած գիրքերուն վերջաւորութեան գետեղած է իր տպարանանիշը՝ խաչակիր շրջանակ մը, երկգիծ քառակուսիի մը մէջ:




Կիւթենպէրկի տպած Աստուածաշունչն օրինակ մը որ կը գտնուի New York Public Library-ի մէջ



Յակոբ Մեղապարտ



Յակոբ  
Մեղապարտի  
տպարանանիշը



«Ուրբաթագիրք»-ը հայերէն լեզուով առաջին տպագրուած գիրքն է: Այս նկարը առնուած է 2012-ի նմանագիր վերահրատարակութենելն որ լոյս տեսած է յալեա Գերմանիկ-Կասպուրական Մշակութային Սիութեան կողմէ:

Շրջանակը բաժնուած է չորս մասի «D. I. Z. A.» լատիներէն սկզբնատառերով՝ Dei Servus Quattuor ծառայ, Iakobus՝ Յակոբ, Zanni՝ Ծանսի՝ Յովիաննես (Եան), Armenius՝ Յայ:

1565-66թթ. Արգար դպիր (Թոխաթեցին) տպագրեց Սաղմոսարանը:

Հայկական տպարաններ տարածւցան Ելրոպայի զանազան առեւտրական կեղրոններուն մէջ ինչպէս՝ Վենետիկ, Փարիզ եւ Ամսթերտամ:

16-րդ դարուն 17 հայերէն գիրքեր տպագրուած են Վենետիկի, Կոստանդնուպոլսոյ, Յոռմի, եւ Ամսթերտամի մէջ:



Մինիթարեան տպարանը իր առաջին տպագրական մեթեսաներով (1896-97)


1666թ. հայերէն լեզուով առաջին ամբողջական տպագիր Աստուածաշունչը լոյս ընծայեց Ոսկան Երեւանցի՝ Ամսթերտամի մէջ:

1794-ին առաջին հայերէն տպագրուած թէրթը՝ «Ազդարար» լոյս տեսած է Մատրաս, Յնդկաստան, Յարութիւն քահանայ Շմաւոնեանի կողմէ:

1512-1918թթ. աւելի քան 20 հազար հայերէն գիրքեր հրատարակուած են զանազան քաղաքներու մէջ:



«Ազդարար» առաջին հայերէն թէրթը որ լոյս տեսած է 1794-ին Մատրաս, Յնդկաստան



Յարութիւն քահանայ Շմաւոնեան

Յայաստանի մէջ առաջին հայկական տպագրատունը հիմնուած է 1771թ. Եջմիածին (Վաղարշապատ), Սիմեոն Ա Երեւանցի կաթողիկոսին նախաձեռնութեամբ: Առաջին գիրքը որ հոն տպագրուած է 1772թ., «Զքուարան Հոգեւոր»-ն է:

Երեւանի մէջ հայկական առաջին տպագրատունը հիմնուած է 1876թ. որուն առաջին հրատարակութիւնը եղած է «Թռչնիկ» ժողովածուն:

Ներկայիս հայկական տպարաններ կը գործեն աշխարհի 22 երկիրներու մէջ:

## ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ 500 ԱՄԵԱԿԸ

2012թ. հայկական տպագրութեան 500 ամեակն էր: Այս առթիւ բազմաթիւ երկիրներու մէջ ցուցահանդեսներ կազմակերպուեցան: Միշագգային եւ հայկական գրադարաններ ցուցադրեցին իրենց ունեցած հարուստ հայկական գիրքներու հաւաքածոները: Այս նպատակով առաջին ցուցահանդեսը տեղի ունեցաւ Վենետիկի մէջ Դեկտեմբեր 2011-ին՝ «ARMENIA. Imprints of a Civilization» կամ «Յայաստան. Քաղաքակրթութեան Դրոշմներ» խորագրին տակ: Ցուցահանդեսին բացման արարողութեան, որ տեղի ունեցաւ Վենետիկի «Museo Correr»-ի մէջ, ներկայ գտնուեցաւ Յայաստանի Յանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեան:

Յիշատակելի ցուցահանդեսներէն նշենք Թոնկրեսի գրադարանի ցուցահանդեսը՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ գիրատ» կամ «To Know Wisdom and Instruction» որուն բացումը կատարուեցաւ Լպրիլ 2012-ին եւ տեւեց մինչեւ Սեպտեմբեր 2012:



«Ճանաչել զիմաստութիւն եւ գիրատ» ցուցահանդեսի ուղեցոյցը

Նախագահ Սերժ Սարգսեան Վենետիկի մէջ «Museo Correr»-ի ցուցահանդեսի բացման արարողութեան ընթացքին



«Յայաստան. Քաղաքակրթութեան Դրոշմներ» ցուցահանդեսի ուղեցոյցը



## ԵՐԵՎԱՆ 2012-Ի «ՀԱՄԱՉՍԱՐՑԱՅԻՆ ԳԻՐՔԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ»

2001-Էն ի վեր, ամէն տարի ԵՌԵՎԵՆՔՈ-Ն եւ ուրիշ երեք միջազգային գիրքի կազմակերպութիւններ՝ International Publishers Association (IPA), International Booksellers Federation (IBF) եւ International Federation of Library Associations and Institutions (IFLA) կը հոչակեն տարուան «Համաշխարհային Գիրքի Մայրաքաղաք»-ը: Տարին կը սկսի «Գիրքի եւ հեղինակային իրաւունքներու համաշխարհային օր»-Էն՝ Կարիլ 23-Էն եւ կը վերջանայ յաջորդ տարուայ 22 Կարիլին:



Մատենադարանի առջև տեղի  
ունեցած հանդիսութիւնը

Այս շրջանին Երեւանի մէջ կազմակերպուեցան եւ դեռ կը կազմակերպւին զանազան ցուցահանդեսներ, համագումարներ, եւ մշակութային ձեռնարկներ:



Խորհրդանշան՝ Երեւանը  
2012-ի «Գրքի  
Համաշխարհային  
Մայրաքաղաք»

22 Կարիլ 2012-ին Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանի համալիրին մէջ, Պուենս Այրէսի քաղաքապետը «Համաշխարհային Գիրքի Մայրաքաղաք» կոչումը փոխանցեց Երեւանի քաղաքապետին: Երեւանը 12-րդ քաղաքն է որ կ'արժանանայ այս պատուին. 2002-ին նոյն պատուին արժանացած է Վղեքսանդրիան:



Երեւանը «Համաշխարհային Գիրքի  
Մայրաքաղաք» եւ Յայ Գրատպութեան  
500-ամեակին նույնուած յուշադրամ



Յայաստան կը մասնակցի միջազգային  
ցուցահանդեսներու



«Գրքի Համաշխարհային Մայրաքաղաք»-Ները  
մինչեւ օրս

### Աղբիւրներ՝

- “The Printing Press.” Web. 03 June 2012.  
<<http://www.historyguide.org/intellect/press.html>>.
- “Yerevan World Book Capital.” Web. 03 June 2012.  
<<http://www.yerevan2012.org>>

# ԳՐԱԿԱՆԴՐԱԾՈՒ


ԻՄՖԺԻ

Գ. ԶՈԼԻԿԻ

Յ. ԲԵՐԿՈՎԻ

Զ. ԿԱՐՅԵՎԻ

Խ. ԱՎՐՈՅԵՎԻ





## ՐԱՖՖԻ (1835-1888)

Բուն անունով Յակոբ Մելիք-Յակոբեան: Ծնած է 1835-ին, Սալմաստ գաւառի Փայաջուր գիւղ (Ներկայիս Պարսկաստան): Իր ընտանիքը եղած է հարուստ եւ ազնուական: Իր հայրը եղած է վաճառական:

Րաֆֆի իր նախնական կրթութիւնը ստացած է իր գիւղի եկեղեցական թեմին (ծխական) պատկանող ուսումնարանին մէջ:

1847-ին կը մեկնի Թիֆլիս ուսանելու համար:

1852-ին կ'ընդունուի ռուսական պետական գիմանգիայ<sup>1</sup> ուր կը ծանօթանայ ռուսական եւ համաշխարհային գրականութեան: Չորս տարի յետոյ ուսումը չաւարտած կը վերադառնայ իր ծննդավայրը: Կը զբաղուի առեւտուրով, ապա՝ ուսուցչական պաշտօններ կը վարէ:

1857-60 թուականներուն Րաֆֆի կ'այցելէ Թուրքիոյ եւ Պարսկաստանի մէջ գտնուող հայկական գաւառները: Իր տպաւրութիւնները գրի կ'առնէ եւ տարիներ յետոյ գանոնք կ'օգտագործէ իր վեպերուն եւ այլ գրութիւններուն մէջ: 1863-ին կ'ամուսնանայ Աննայի հետ:

Րաֆֆիի ընտանեկան գործը տնտեսական դժուարութիւններու կ'ենթարկուի: Րաֆֆի վերջնականապէս կը հաստատուի Թիֆլիս: 1872-էն սկսեալ ան ամբողջովին կը նուիրուի գրական ասպարեզին: Կը դառնայ «Մշակ» օրաթերթի աշխատակից:

1875-1879թթ. եղած է հայերէն լեզուի եւ պատմութեան ուսուցիչ նախ Թաւրիզ (Պարսկաստան), յետոյ՝ Վգուլիս (Նախիջենան, Ներկայի Ատրապեյնան) քաղաքներուն մէջ: Թաւրիզահայերը դեմ կ'ելլեն իր ուսուցման մէջ կիրարած նորոյթներուն, նամանաւանդ աղջիկներու վարժարան մը հիմնելու ծրագրին:


Րաֆֆի կը ստիպուի ծպտեալ փախչիլ դէպի Թիֆլիս անցնելով Արցախէն եւ Սիւնիքէն: Այդ շրջանին կը գրէ «Խաչագողի Յիշատակարան», «Կայծեր» եւ «Խենթը» վեպերը եւ աւելի ուշ «Խամսայի Մելիքութիւններ» (1882) ժամանակագրութիւնը որ կը ներկայացնէ Արցախ - Ղարաբաղի Մելիքներու պայքարը անկախութեան համար:



Յակոբ Մելիք-Յակոբեան  
(Րաֆֆի)



Րաֆֆիի յուշարձանը՝  
Կոմիտաս պողոտայ,  
Երևան



1963-ին հրատարակուած Րաֆֆիի գործերու հաւաքածոն



Րաֆֆիի դամբարանը Թիֆլիսի հայկական գերեզմանատան մէջ

Ապարսկահայ, Թիֆլիսահայ եւ գաւառական կեանքի ազգային յեղափոխական ուղղութիւն: Ռաֆֆի գրականութեան կը նայէր որպէս միջոց որ կը ծառայէ ազգային նպատակի մը եւ ոչ թէ արուեստը արուեստի համար:

Րաֆֆի ուսեցաւ ուժեղ ազդեցութիւն ժամանակակից ազգային կեանքին վրայ եւ յեղափոխական շարժումները իր գործերով եռանդ եւ ոգեւորութիւն առին:

**ՐԱՖՖԻԻ ԳՈՐԾԵՐԵՆ՝  
ՎԵպեր՝  
«Ուկի Աքաղաղ»  
«Խաչագողի Յիշատակարանը»  
«ԶալալԷդիին»  
«Խենթը»  
«Կայծեր»  
Ուսումնասիրութիւն՝  
«Խամսայի Մելիքութիւններ»**



Րաֆֆիի ծննդեան 175-ամեակին նուիրած ոսկի յուշադրամ շրջանառութեան մտած է 2010 թ.-ին: Դէմերեսին վրայ գետեղուած է Րաֆֆիի ծեռագրով «Ձայն տուր, ով ծովակ» բանաստեղծութիւնը եւ Րաֆֆիի ստորագրութիւնը:

<sup>1</sup>գիմնազիա (Երկրորդական վարժարան)

Աղբիւրներ՝

Raffi - Biography. Armenian House, Web. 14 July 2012.  
<<http://armenianhouse.org/raffi/bio-en.html>>.

Քիւրքճեան, Յարութիւն. Հայ Կեանք եւ Գրականութիւն. Պէյրութ: Յամազգայինի Վահե Սեթեան Տպարան, Բ. Տպագրութիւն, 1985.

Ճանաշեան, Յ. Ս. Ռոմանթիք Վեպը. Հայ Գրականութեան Նոր Շրջանի Յամառօւ Պատմութիւն (1701-1920). Վենետիկ: Ս. Ղազար, 1973.

## ԳՐԻԳՈՐ ԶՈՒՐԱՊ (1861-1915)

Գրիգոր Զօհրապ ծնած է Կոստանդնուպոլսոյ Պէշիկթաշ թաղամասը:

Իր նախնական կրթութիւնը ստացած է Պէշիկթաշի ազգային վարժարանին մեջ: Ինը տարեկանին կը կորսնցնե իր հայրը՝ լումայափոխ Խաչիկ Եֆեստին: Իր մայրը՝ Եֆթիկ Հանըմ կը վերամուսնանայ փաստաբան Ալետիս Եռտումեանի հետ:

1876-ին Գրիգոր կ'ընդունուի Կալաթա-Սերայի «Լիսե»ի երկրաչափական ճիւղը որ կ'աւարտէ 1879-ին: 1880-ական թուականներէն սկսեալ կը հետեւի իրաւաբանական համալսարանի դասընթացքներուն եւ միաժամանակ կ'աշխատի իբր գոագիր իր փաստաբան խորթ հօր գրասենեակը: Ան կը ստանայ փաստաբանի վկայական 1884-ին:

1878-ին 17 տարեկան Զօհրապ կ'աշխատակցի «Լրագիր» օրաթերթին: 1883-ին կը հրատարակէ «Երկրագունտ» հանդեսը, Յակոբ Պարոնեանի խմբագրութեամբ: Այս պարբերաթերթին մեջ լոյս կը տեսնե իր առաջին վեպը՝ «Անհետացած սերունդ մը» որ առանձին կը տպագրուի 1887-ին:

Կ'ամուսնանայ Ջլարա Եազընեանի հետ 1888-ին. կ'ունենան չորս զաւակ: Դեռ Երիտասարդ՝ Զօհրապ Կ. Պոլսոյ հայ գաղութին մեջ կը ճանչուի որպէս հրապարակագիր: 1891-ին կ'ընտրուի Պոլսոյ Ազգային Ժողովի անդամ:

1890-ական թուականներուն Գրիգոր Զօհրապի նորավեպերը իր յօդուածներուն կողքին հրատարակութեան «Մասիս» գրական շաբաթաթերթին եւ «Արեւելք» օրաթերթին մեջ: Նոյն ժամանակ «Հայրենիք» թերթին մեջ կը սկսի հրատարակել «Նարդիկ» վեպը որ դժբախտաբար կը մնայ անաւարտ:

1908-ին Երիտ. Թուրքերու յեղափոխութիւնը տեղի կ'ունենայ եւ Թուրքիոյ մեջ կը հոչակուի Սահմանադրութիւն: Այդ ժամանակ Զօհրապ կը գտնուէր Փարիզ ուր ապաստանած էր փախչելով թուրք կառավարութեան հալածանքներէն:

Բայց երբ կ'հմանայ այս լուրերը մեծ լաւատեսութեամբ կը վերադառնայ Պոլիս:

Պոլսոյ մեջ Զօհրապ կ'ընտրուի Օսմանեան խորհրդարանի Երեսփոխան եւ կ'ըլլայ իրաւաբանական համալսարանի դասախոս:



Գրիգոր Զօհրապ



Զօհրապ՝ Օսմանեան խորհրդարանի Երեսփոխան

Աղանայի շարդերէն յետոյ 1909-ին Marcel Leart ծածկանունով Զօհրապ կը իրատարակէ «La question arménienne à la lumière des documents» կամ «Հայկական Հարցը՝ Փաստաթութերու Լոյսին Տակ» ուսումնասիրութիւնը՝ Փրանսերէն լեզուով:

Ապրիլ 24-ին երբ ձերբակալուեցան հայ Մտաւորականները Զօհրապ անձնապէս բողոքեց Ներքին գործոց նախարար՝ Թալաթի: Բայց շուտով ինքն ալ ձերբակալուեցաւ եւ աքսորւեցաւ: 1915-ին Հալեպին Տիգրանակերտ ճամբուն վրայ 54 տարեկան Օսմանեան Խորհրդարանի հայ պատգամաւորը նահատակուեցաւ:


Գրիգոր Զօհրապ հայ գրականութեան «Նորավեպի Իշխան» կոչուած է եւ նկատուած՝ առաջին վարպետը իրապաշտ գրականութեան: Իր յօդուածներուն եւ նորավեպերուն նիւթերը եղած են Երկրին մէջ տիրող անհաւասարութիւնը եւ անարդարութիւնը:

**Գ. ԶՈՐՎԱԴԻ ԳՈՐԾԵՐԵՆ՝  
ՎԵպեր՝  
«Անհետացած Սերունդ Մը»  
«Լարդիկ»  
Նորավեպեր՝  
«Խղճմտանքի Զայսեր»  
«Կեանքը Ինչպէս Որ Է»  
«Լուր Յաւեր»  
«Ծանօթ Դմբեր»**

**Գ. ԶՈՐՎԱԴԻ ԽՕՍՔԵՐԵՆ՝**

«Մարդկութեան գերագոյն շահը յառաջդիմութեան մէջ Է: Հասարակութիւն մը, որ ինամաշ բարեր ուսի՝ յետադիմելու դատապարտուած կը մնայ, եթէ իր խորհելու, զգալու եւ աշխատելու եղանակները չնորոգէ»:

«Մարդկային զգացումները հողերու մէջ թաղուած հին քաղաքներու կը նմանին. որչափ որ պեղումներու շնորհիւ աչքի առջեւ ելլեն, այնքան իրենց խորունկութիւնը կը պակսի»:



La question arménienne à la lumière des documents



ՏԱԳՆԱՊ 1915թ. Եղեռնի զոհ դարձած հայ Աշանաւոր Մտաւորականներ (խմբաքանակ). ԽԵՂԻՆԱԿ՝ ԼԵՒՆ ԹԹՈԳՄԱՃԵԱՆ, 2011թ,  
Էջմիածին:  
Զահեւ աջ՝ Գրիգոր Զօհրապ, Սիամակոյի Մայրը, Սիամանքօ, Երուխան, Տիրան Չրաքեան (Խնորա), Կոմիտաս, Թէկատինցի, Շանիէլ Վարուժակ, Ոուրեն Սեւակ, Ոուրեն Զարդարեան, ծնկաչոք քանդակն՝ իրեւ Երախտապարտ ժողովուրդ:

Դրուագ<sup>1</sup> մը Գրիգոր Զօհրապի կեանքեն.

Օր մը փոքրերէն մեկը հարցուց, թէ ի՞նչ էր քաղաքականութիւնը:

- Օրինակով բացատրեմ, ըստ Զօհրապ: Խալիֆա մը երազ կը տեսնէ. գեղեցիկ պարտեզի մը մէջն է. ամէն կողմ թռչուններու երգ, սիրուն գոյներ ու բուրումնաւետ ծաղիկներ, իսկ ձեռքին՝ սքանչելի վարդերու փունչ մը: Կը քալէ, կ'անցնի սիրուն առուակէ մը. յանկարծ կ'անդրադառնայ որ ձեռքին վարդերը թառամած են:

Յազիւ առաւօտ եղած կը կանչէ պալատին տերվիշը որ մուսլիման կրօնաւոր մըն է:

- Կրնա՞ս մեկնել գիշերուան երազս, կը հարցնէ խալիֆան:

- Տէր, որդիներդ ետեւ ետեւ պիտի մեռնին, դուն ալ անոնց ետեւեն, կ'ըսէ տերվիշը:

Խալիֆան կը զայրանայ ու կը վրնտէ գուշակողը: Կը կանչուի երկրորդ մը:

- Կրնա՞ս մեկնել գիշերուան երազս:

- Վեհափառ տէր, աստուածներու սիրելին, Երկինք քեզի երկար տարիներ պարգևեած է. աւելի փայլուն արեւ պիտի ունենաս քան որդիներդ ու պիտի երշանկացնես ժողովուրդի:

Խալիֆան կը վարձատրէ երկրորդ տերվիշը, որ սակայն ճիշդ նոյն գուշակութիւնը ըրած էր, իսչ որ առաջին տերվիշը:

<sup>1</sup> Լոյս տեսած Յակոբ Չանքայեանի պատրաստած Նոր Սեւան Դ Ըսթերցարանին մէջ, Վենետիկ, 1982:



«Գրիգոր Եւ Գլարա Զօհրապ» Տեղեկատուական Կենդրունի բացումի ընթացքին: Զօհրապի դուստրը՝ Տուրուն Զօհրապ Լիպսան, Կենդրունի հիմնադիրը, Երուսաղեմի Յայոց Պատրիարք՝ Թորգում Մասուլեանի Եւ Ամենայն Յայոց Կաթողիկոս՝ Վազգեն Ա.-ի հետ, Նիւ Եորք, 1987:



Զօհրապի ծննդեան 170 ամեակին առթիւ լոյս տեսած դրոշմաթուղթ:

Աղբիւրներ՝

“Azad Or.” Գրիգոր Զօհրապ (1861-1915). Յայ գրականութեան նորավեայի իշխանը Եւ Յայոց Իրաւունքի անվեհեր դատապաշտպանը. Azat Or, Web. 08 July 2012. <<http://www.azator.gr/yushateir/3304--1861-1915->>.

“Zohrab Center.” Armenian Church Web. 08 July 2012.


<<http://www.armenianchurch-ed.net/eastern-diocese/krikor-and-clara-zohrab-center/>>.

## ՅՈՎՐԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ (1869-1923)

Ծնած է 1869-ին, Լոռի գաւառի, Դսեղ գիւղը (Ներկայիս՝ Թումանեան): Իր հայրը եղած է գիւղին քահանան: Նախնական կրթութիւնը ստացած է իր ծննդավայրին մէջ ապա Զալալօղուի (Ներկայիս՝ Ստեփանաւան) դպրոցին մէջ:

1883-ին յաճախած է Թիֆլիսի Ներսիսեան ճեմարանը: Իր հօր մահուան պատճառաւ ան ստիպուած կ'ըլլայ ձգել վարժարանը եւ աշխատիլ՝ նիւթապէս ընտանիքին օգտակար ըլլալու համար: Շրջան մը վարած է քարտուղարի պաշտօն:

1888-ին 19 տարեկանին, ամուսնացած է եւ կազմած՝ բազմանդամ ընտանիք մը: Ունեցած է 10 զաւակ:



Յովրաննես Թումանեան



Թումանեան իր կնոջ եւ զաւակներուն հետ


80-ական թուականներու կիսուն, Թումանեան ամբողջովին կը նուիրուի գրականութեան: Ան կը սկսի գրել մի քանի հայկական թերթերու եւ ամսագրերու մէջ:

1890-92թթ. «Բանաստեղծութիւններ» խորագրին տակ երկու հատորով կը հրատարակուին Թումանեանի քերթուածները՝ Մոսկուայի, Թիֆլիսի եւ Պոլսոյ մէջ:

Թումանեան կը համարուի ժողովրդական գրագետ: Իր գրականութեան հիմնական նիւթերը կը կազմեն հայրենի բնութիւնը, ժողովուրդը, աւանդութիւնները եւ կենցաղը: Ան իր ստեղծագործութիւններով անդրադարձած է գիւղացիներու ապրած դժուար կեանքին որ լի է ողբերգական դեպքերով, ինչպէս՝ «Մարոն» (1887, հրատարակուած է 1892թ.), «Լոռեցի Սագոն» (1889, հրատարակուած 1890թ.) եւ «Անուշ» (1890, հրատարակուած 1892թ.):

Անուշ օվերային տեսարան մը





Թումանեանի արձանը Պետական Օփերայի շենքին առջև

Չութեամբ 1912-ին: Օփերայի հերոսներն են Անուշը եւ իր սիրած հովիւը՝ Սարօն: «Անուշ» օփերան կը դառնայ ազգային առաջին լիարժեք օփերան:

Թումանեան նկատուած է անմրցելի վարպետը մանկական գրականութեան: Իր հերեաթներէն են՝ «Շուն ու կատուն», «Կաթիլ մը մեղր», «Փարւանա», եւայլն:

Թումանեանի բնակարանին «Վերսատուն» եղած է մտաւորականներու հանդիպման վայր: Յուն Թումանեան կը կազմակերպէր զրոյցներ եւ քննարկումներ: 1912-ին հիմնած է եւ նախագահած՝ «Յայ Գրողների Ընկերութիւն» միութիւնը:

1914-ին Թումանեան եղած է կամաւոր կովկասեան ճակատին վրայ: Թումանեան ինքզինք կոչած է «Ամենայն հայոց բանաստեղծ» վեճի մը ընթացքին զոր ուսեցած է Ամենայն Յայոց Գերզ Ե. Կաթողիկոսին հետ:

1918-1920թթ. Թիֆլիսէն նպաստ բերած է Յայաստանի նորանկախ հանրապետութեան:



Յովհաննես Թումանեանի տուն-թանգարանը Դսեղի գիւղին մէջ

«Անուշ»ը կը համարուի Թումանեանի բանաստեղծական գլուխ-գործոցը, իսկ «Գիքոր»ը՝ իր լաւագոյն պատմուածքը:

Յետագայ տարիներու ընթացքին Արմեն Տիգրանեան ներշնչուած Թումանեանի «Անուշ»-էն, զայս կը վերածէ օփերայի: Օփերան գրուած է 1908-1912 թուականներուն Ալեքսանդրապոլի (այժմ Գյումրի) մէջ ուր առաջին անգամ բեմադրուած է ամբողջութեամբ 1912-ին:



«Վերսատուն» Գրական Խմբակ, գործ՝ Տիմիդրի Նալպանտեանի: Յայ անուանի մտաւորականներու եւ արուեստագետներու հաւաքոյթ մը, Յովհաննես Թումանեանի բնակարանին մէջ, 1899-ին Թիֆլիս: Դաշնամուրի վրայ կը նուագէ Կոմիտասը, իր կողքին կայսած են Թումանեանը եւ Աւետիք Խահակեանը: Բազմոցի վրայ նստած կը գծէ Մարտիրոս Սարեանը:

Յ. Թումանեան իիւանդացած եւ մահացած է 1923-ին Մոսկուայի մէջ:

Դսեղ գիւղին մէջ կը գտնուի Թումանեանի հօրենական տունը. ան վերածուեցաւ տուն-թանգարանի 1939թ.՝ Թումանեանի ծննդեան 70 ամեակին առթիւ: Թումանեանի անունը կը կրէ Երեւանի Պետական Տիկնիկային թատրոնը եւ յայտնի փողոցներէն մէկը Երեւանի մէջ: Իր արձանը կը գտնուի Պետական Օփերայի շենքին առջեւ:

Յ. ԹՈՒՄԱՆԵԱՆԻ ԳՈՐԾԵՐԵՍ՝  
 Առասպելներ՝  
 «Փարւանա»  
 «Ախթամար»  
 «Դիցազնավեպեր՝  
 «Սասունցի Դաւիթ»  
 «Դումներ՝  
 «Անուշ», «Դէպի Անհունը»  
 Հեքիաթներ՝  
 «Քաջ Նազար»  
 Պատմուածքներ՝  
 «Գիբոր»



«Քաջ Նազար» հեքիաթի  
պատկերազարդումը, Ս. Սարեան 1936

## ՈՒԼԻԿԸ

Խոր անտառում մի այծ է լինում: Ունենում է մի գեղեցիկ ուլ:

Ուլին ամեն օր թողնում է տանը, ինքը գնում է արօս անելու: Արածում է եւ իրիկուսը կուրծքը լիքը տուն է գալիս: Տուն է գալիս, դուռը զարկում ու մկնում, կանչում.

Սեւուկ ուլիկ,  
 Սիրուն բալիկ,  
 Ման եմ եկել սարԵ-սար,  
 Կաթն եմ արել քեզ համար,  
 Դունակը բա՛ց, ներս գամ ես,  
 Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.  
 Սեւուկ ուլիկ, Սիրուն բալիկ:

Ուլիկն իսկոյն վեր է թռչում, դուռը բաց անում: Մայրը ծիծ է տալիս նրան ու կրկին գնում արօս:

Ես բոլորը թաքուն տեսնում է գայլը: Մի իրիկուն այծից առաջ գալիս է, դուռը զարկում ու իր հաստ ձայնով կանչում.

Սեւուկ ուլիկ,  
 Սիրուն բալիկ,  
 Ման եմ եկել սարԵ-սար,  
 Կաթն եմ արել քեզ համար,  
 Դունակը բա՛ց, ներս գամ ես,  
 Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.  
 Սեւուկ ուլիկ, Սիրուն բալիկ:



«Ճռկական ճերմակներ» գիրքի կողքը որ պատկերազարդած է Մարտիրոս Սարեանը:

Ուլիկը լսում է, լսում ու պատասխանում, «Եղ ո՞վ ես դու. չեմ ճանաչում: Իմ մայրը եղան չի կանչում: Նա քաղցր ու բարակ ձայն ունի: Քո ձայնը կոշտ է ու կոպիտ: Դուռը բաց չե՞մ անի... Գևա՛... Չեմ ուզում քեզ...»

Ու գայլը հեռանում է, գնում:

Գալիս է մայրը, դուռը ծեծում.

Սեւուկ ուլիկ,  
Սիրուն բալիկ,  
Ման եմ եկել սարԵ-սար,  
Կաթն եմ արել քեզ համար,  
Դունակը բա՛ց, Ներս գամ ես,  
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.  
Սեւուկ ուլիկ, Սիրուն բալիկ:

Ուլիկը դուռը բաց է անում, ծիծ է ուտում ու  
մօրը պատմում.

-Գիտե՞ս, մայրի՛կ, ինչ եղաւ: Մի քիչ առաջ մի-  
նը եկաւ, դուռը զարկեց ու կանչում էր.

Սեւուկ ուլիկ,  
Սիրուն բալիկ:



Թումանեանի հեքեաթներէն  
մէկուն պատկերազարդումը  
Սարեանի կողմէ

Ասում էր՝ դուռը բա՛ց արա: ԵնպԵն հաստ  
ձայն ունԵր: ԵնպԵն վախեցայ, ԵնպԵն վախեցայ... Դուռը բաց չարի,  
ասի՝ չեմ ուզում, գնա՛...

-Պա՛, պա՛, պա՛, պա՛, Սեւուկ ջան, ինչ լաւ է եղել, որ բաց չես արել,-  
ասաւ վախեցած մայրը:- Եր գայլն է եղել, եկել է, որ քեզ ուտի: Միւս ան-  
գամ էլ որ գայ, բաց չանես, ասա՛ գնա՛, թէ չէ իմ մայրը քեզ կը սպանի  
իր սուր պոզերով:



Յովհաննես Թումանեանի պատկերով Յայաստանի Յանրապետութեան թղթադրամ

Աղբիւրներ՝

«Յովհաննես Թումանեան ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ.» Armenian House. Web. 13 July 2012.  
<<http://armenianhouse.org/tumanyan/bio-am.htm>>.

“Hovhannes Tumanyan - Biography.” Armenian House, Web. 13 July 2012.  
<<http://armenianhouse.org/tumanyan/bio-en.html>>

## ԶԱՊԵԼ ԵՍԱՅԵԱՆ (1878-1943)

Չապել Յովհաննեան ծնած է Սկիւտար՝  
Պոլիս (Թուրքիա):

Նախնական կրթութիւնը ստացած է ծննդա-  
վայրի ազգային Ս. Խաչ Վարժարանին մէջ:

Պատանուի Չապելին առաջին գրութիւննե-  
րէն մէկը լոյս կը տեսնէ Արշակ Չօպանեանի  
«Ծաղիկ» թերթին մէջ:

1895-ին կը մեկնի Փարիզ ու կը հետեւի Սոր-  
պոնի Յամալսարանի գրականութեան եւ փիլի-  
ստիայութեան դասընթացքներուն: Չապել կը  
հաստատուի Փարիզ ուր ընտանիք կը կազմէ  
ամուսնանալով, Նկարիչ Տիգրան Եսայեանի  
հետ: Յայերէն եւ ֆրանսերէն լեզուներով  
յօդուածներ եւ վիպակներ կը գրէ հայկական եւ ֆրանսական թերթե-  
րու մէջ, Չապել Եսայեան ստորագրութեամբ:

1908-ին 30 ամեայ Չապել վերջնականապէս կը վերադառնայ Պոլիս  
եւ կը շարունակէ իր գրական ու հանրային գործունեութիւնը:



«Աւերակներու մէջ» վերա-  
հրատարակուեցաւ 2010-ին  
Պոլսոյ Արա հրատարակա-  
տան կողմէ

Ապրիլ 1909-ին տեղի կ'ունենայ Ատանայի  
ջարդը: Կոտորածներուն կը զոհուին մօտաւո-  
րապէս 30,000 մարդ որոնց մեծամասնութիւնը  
հայեր էին:

Չապել մաս կը կազմէ ջարդի պատասխա-  
նատուներուն թնձնիչ Յանձնախումբին: Չապել  
կը մեկնի Ատանա ուսումնասիրելու աղետին  
հետեւանքները: Իր ականատեսի վկայութիւն-  
ները եւ ուսումնասիրութիւնները գրի կ'առնէ եւ  
1911-ին Պոլսոյ մէջ կը հրատարակէ «Աւերակ-  
ներու մէջ» հատորը:

1915-ին, Երիտ. Թուրք կառավարութեան  
պատրաստած հայ մտաւորականներու ձեր-  
բակալման ցանկին մէջ միակ կին մտաւորա-  
կանն էր Չապել Եսայեան: Բարեբախտաբար  
ան կարողացաւ խոյս տալ ձերբակալուելէ եւ  
կրկին անցնիլ Եւրոպա: 1922-ին «Յոզիս Աքսոր-  
եալ» գիրքը լոյս կը տեսնէ Վիեննա:

1927-ին կ'այցելէ Սովետական Յայաստան ու վերադառնալով Ֆրան-  
սա կը հրատարակէ «Պղոմէթէոս Ազատագրուած» գիրքը, 1928-ին:

1933-ին, Խորհրդային Յայաստանի կառավարութիւնը կը հրաւիրէ  
զայն Պետական Յամալսարանի մէջ դասաւանդելու արեւմտաեւրոպա-  
կան գրականութիւն: Չապել կը լրէ իր հանգիստ կեանքը Ֆրանսայի մէջ  
եւ կը ներգաղթէ Յայաստան իր զաւակներուն հետ միասին:

1937-38թթ. Ստալինեան հալածանքներուն ժամանակ շատ մը գրա-  
գետներու եւ մտաւորականներու նման Չապել եւս կը ձերբակալուի եւ  
կ'աքսորուի Սիաթերիա:



Anna Asatryan


Զապել Եսայեան կը մահանայ աքսորի մէջ, 1943-ին:

Զապել Եսայեանի վերջին գիրքը կ'ըլլայ «Սիլիհտարի Պարտէզները» ինքնակենսագրական հատորը, որ կը հրատարակուի Երեւան, 1935-ին: Այս գիրքը կը համարուի իր գլուխ-գործոցը:

Զապել Եսայեանի գրութիւնները ունին պարզ բայց խորագգած ոճ: Ինք նկատուած է հոգեբանական վեպի անմրցելի վարպետներէն մին: Իր գրութիւններով անդրադարձած է ազգային եւ քաղաքական նիւթերու եւ պաշտպանած՝ կանանց իրաւունքները:

## 2. ԵՍԱՅԵԱՆԻ ԳՈՐԾԵՐԵՒ'

- «Ճնորհընվ Մարդիկ»
- «Աւերակներուն Սէջ»
- «Անձկութեան Ժամեր»
- «Վերջին Բաժակ»
- «Երբ Այլեւս Չես Սիրեր»
- «Դոգիս Աքսորեալ»
- «Պղոմէթեոս Ազատագրուած»
- «Սկիւտարի Վերջալոյսեր»:



«Դոգիս Աքսորեալ» գիրքի  
թարգմանութիւնը ֆրանսերէն  
լեզուով

## Յատուած «Պետրոս Դուրեանի Շիրիմը» գրութենէն



Յեռուէն խումբ մը պատասխներ կու գան շիտակ իր գերեզմանին. Պերպէրեան վարժարանի աշակերտներ են, տապանին<sup>1</sup> շուրջը բոլորուած կը սպասեն. քահանան կը մօտենայ, խունկի ծուենները<sup>2</sup> կ'ոլորուին գերեզմանին շուրջը: Պատասխները չերմեռանդ եւ յուզուած մտիկ կ'ընեն, պէտք է շնորհաւորել իրենց մեծերը որ ուզեր են այդ յարգանքը եւ սէրը դնել իրենց դեռ տղու սիրտերուն մէջ, Սկիւտարի բանաստեղծին համար:

Պետրոս Դուրեանի շիրիմը,  
Պոլիս

<sup>1</sup> տապան (դամբան, շիրիմ, գերեզման)

<sup>2</sup> ծուեն (պատառիկ, բրդուած կտոր, այստեղ՝ խունկին ծուխը)

## Աղբիւրներ՝

“Azad Or“ Ազատ Օր Web. 29 June 2012.

<<http://www.azator.gr/yushatetr/2056--1878-1943->>

“Biography“ Zabel Yessayan -. Armenian House Web. 29 June 2012.


<<http://armenianhouse.org/yesayan/bio-en.html>>

Զիւրքնեան, Յարութիւն. Յայ Կեանք – Գրականութիւն. Պէյութ: Յամագգայինի Վահէ Սէթեան Տպարան, Բ. Տպագրութիւն, 1985

## ՈՒԻԼԻԱՄ ՍԱՐՈՅԵԱՆ (1908-1981)

Սարոյեան ծնած է Ամերիկայի Միացեալ Նահանգներու Գալիֆորնիա նահանգի Ֆրեզ-Խ քաղաքը: Իր ծնողքը գաղթած են Պիթլիստեն Ամերիկա 1905-ին: Ունեցած է երկու եղբայր եւ մեկ քոյր: Իր հայրը՝ Արմենակ ստացած է պատւելի ուսում սակայն ԿՍՀ-ու մէջ զբաղած է երկրագործութեամբ, որպեսզի կարենայ իր ընտանիքին պետքերը հոգալ:

1911-ին Սարոյեանի հայրը երբ կը մահանայ, մայրը՝ Թագուհին, ստիպուած Ուիլիամը եւ իր եղբայրները որբանց կը դնեն: Տղաքը հոն կ'անցընեն հինգ տարի: Ըստանիքը կը վերամիանայ երբ Թագուհին կը կարողանայ գործառնի մը մէջ աշխատանք մը ապահովել:



Ուիլիամ Սարոյեան



Փոքրիկ Ուիլիամ Սարոյեան իր ծնողին՝ Արմենակի, Թագուհիի եւ Միհրան Սարոյեանի հետ,  
1910


Սարոյեան յաճախած է Ֆրեզնոյի պետական դպրոցը, ապա՝ Ֆրեզնոյի Գիտարուեստական Դպրոցը (Fresno Technical School) եւ զարգացած՝ ինքնաշխատութեամբ: Միեւնոյն ժամանակ ստանձնած է զանազան գործեր ինչպէս թերթի ցրուիչ, հեռագրի ցրուիչ եւայլն: Այս ձեւով ինք մօտեն շփում կ'ունենայ բանուոր դասակարգին հետ: Ապագային իր գրութիւններուն մէջ մէծ դեր պիտի խաղանայս փորձառութիւնները:

Թէել հայախօս, սակայն Սարոյեան գրած է անգլերէն: Իր առաջին գրութիւնները լոյս տեսած են «Յայրենիք Ուիթլի» շաբաթաթերթին մէջ: 1928-ին իր պատմուածքներէն մէկը կը հրատարակուի «Օվերլանտ» ամսաթերթին մէջ (*Overland Monthly*):

1934-ին Սարոյեան կը հրատարակէ «*The Daring Young Man on the Flying Trapeze and Other Stories*» կամ «Խիզախ պատանին թռչող ճօճածողի վրայ եւ այլ պատմուածքներ»:

1936-ին լոյս կը տեսնէ իր պատմուածքներու երկորրդ հատորը՝ «*Inhale & Exhale*» որ կը պարփակէ «*The Man with the Heart in the Highlands*» պատմուածքը, որ հետագային կը վերածուի թատրոնի «*My Heart in the Highlands*» կամ «*Սիրու լեռներում*» խորագրով:

«*My Name is Aram*» կամ «Անունս Արամ Է», որ լոյս կը տեսնէ 1940-ին կը համարուի Սարոյեանի գլուխ գործոցը: Ան նոյնպէս պատմուածքներու հաւաքածոյ մըն է որուն հերոսն է փոքրիկ Արամը: Արամ կը բնակի San Joaquin Valley, Գալիֆորնիա:



«My Name is Aram» գիրքի կողքը

1939-ին Սարոյեան կը հրատարակէ՝ «*The Time of Your Life*» կամ «Կեակիդ ժամանակը» թատրոախաղը որ 1940-ին կ'արժանանայ «Pulitzer Prize for Drama» մրցանակին եւ 1941-ին կը ներկայացնի «Broadway» թատրոնին մէջ:

1943-ին Սարոյեան գրեց շարժանկարի յատուկ պատմութիւն մը՝ «*The Human Comedy*» կամ «Մարդկային կատակերգութիւն» եւ նոյն տարուան ընթացքին զայն հրատարակեց իբր վէպ: Այս եղաւ իր առաջին վիպակը, որուն համար 1944-ին «Academy Awards» մրցանակաբաշխութեան արժանացաւ «Օսկար» (Oscar) մրցանակին՝ իբրեւ լաւագոյն գրութիւն եւ ինքնատիպ պատմութիւն (Best Writing, Original Story):



Սարոյեան իր զաւակներուն՝  
Լուսին եւ Արամին հետ,  
1957

1943-ին Սարոյեան կ'ամուսնանայ Գարու Մարգուսի (Carol Marcus) հետ: Կ'ունենան երկու զաւակ՝ Արամ եւ Լուսի:


Թառասունական թուականի կեսերուն Սարոյեան կը ստիպուի մաս կազմել Ամերիկեան բանակին եւ կը մասնակցի Յամաշխարհային Երկրորդ Պատերազմին: Այդ դժուար ժամանակները կ'ազդեն Սարոյեանի հոգեկանին վրայ: Ան պատերազմն յետոյ կը մեկնի Եւրոպա: Թանի մը տարի կը մնայ Ֆրանսա, ապա կը վերադառնայ ԱՄՆ եւ որպէս բեմադրիչ (playwright-in-residence) կը գործէ համալսարանի մը մէջ:

Վաթսունական թուականներուն Սարոյեան կը հրատարակէ կարգ մը ինքնակենսագրական պատմուածքներ ինչպէս՝ «*Here Comes, There Goes, You Know Who*» (1961) եւ «*Not Dying*» (1963):

1981-ին Սարոյեան կը մահանայ Ֆրեզլօ՝ յետ անողոք հիւանդութեան մը: Աճիւնին մէկ մասը կը հանգչի Երեւանի Կոմիտասի անուան գրուայգիի պանթեոնին մէջ: Երեւանի մէջ կան Սարոյեանի անուամբ դպրոց եւ համալսարան:

Սարոյեան միշագգային համբաւի տիրացած արձակագիր մըն է: Թէեւ իր գրութիւնները անգլերէն լեզուով են, սակայն լի են հայեցի շունչով:

Ուիլիամ Սարոյեան ներշնչուած է իր հայկական ծագումնեն, խեղճ ու բանուոր դասակարգի միշագայրէն եւ համամարդկային ազնիւ զգացումներէ: Իր գործերը միշտ լաւ ընդունելութիւն գտած են ընթերցողներուն կողմէ, որովհետեւ իր ոճը պարզ է եւ լի է լաւատեսութեամբ: Իր գործերը թարգմանուած են բազմաթիւ լեզուներու:




«*The Human Comedy*» շարժանկարի ծանուցագիրը



Սարոյեանի արձանը Երեւանի մէջ

«*The Daring Young Man on the Flying Trapeze and Other Stories*» գիր-քի Նախաբանին մեջ Սարոյեան իրատ կու տայ Երիտասարդ գրողներուն՝ «*The most solid advice for a writer is this, I think: Try to learn to breathe deeply, really to taste food when you eat, and when you sleep really to sleep. Try as much as possible to be wholly alive with all your might, and when you laugh, laugh like hell. And when you get angry, get good and angry. Try to be alive. You will be dead soon enough.*»

Քատուած «*The Grapes*» գրութելներ, «*Here Comes, There Goes, You Know Who*» գիրքներ.



«*Here Comes, There  
Goes, You Know Who*»  
գիրք կողը

*I was the last of four, although nobody was sure there weren't to be any more, or that my father was less than three years from the end of putting on and taking off his shoes. And there was Fresno, a railroad town, nothing like Boston, New York, Charleston, New Orleans, Chicago, Denver, or San Francisco. A nothing place, with eleven thousand people, streets A to U from west to east, and from south to north with names like San Benito, Santa Clara, Ventura, Mono, Mariposa, Caliveras, Divisadero, Tulare, and so on: Spanish, Mexican, Indian. And there, all through the town, were the Armenians, from Bitlis, Van, Moush, Harpoot, Erzeroum, Trabizone, and Diarbakir. Fresno meant Ash Tree in Spanish, but I didn't find out until years later, and I have never knowingly seen an ash tree. The meaning of California was unknown, and how it came to be put upon that enormous area of land on the Pacific coast was also unknown. The year 1908 was the year after 1907 and the year before 1909. August 31<sup>st</sup> was the last day of the 8<sup>th</sup> month of the year. It was all nothing and nowhere, but I was there, I had just arrived, and there was no telling what it meant.*

#### Աղքակունե՞ր՝

“William Saroyan” *William Saroyan*, Web. 23 July 2012.  
<<http://www.kirjasto.sci.fi/saroyan.htm>>.

“William Saroyan” *Enotes.com*. Enotes.com, Web. 23 July 2012.  
<<http://www.enotes.com/william-saroyan-criticism/saroyan-william-79705>>.

# Революция Достоинства

К. Назарбаев

А. Абай

Г. Гумбетов

И. Чингизбеков

Н. Утешев





## ԱԻԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆ (1875-1957)

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գրական հասարակական գործիչ:

Ծնած է 1875 թ. Յոկտեմբեր 18-ին՝ Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի): Սկզբնական կրթութիւնը ստացած է իր ծննդավայրին մէջ, ապա յաճախած եւ աւարտած է Յառինի վանքի դպրոցը:

1889-1892թթ. յաճախած է Եջմիածնի Գեղոգեան ճեմարանը, սակայն չէ աւարտած: 1893-ին անցած է Լըեւմտեան Ելրոպա, ուր հետեւած է տարբեր համալսարաններու գրական-փիլիսոփայական դասընթացքներուն իբրեւ ազատ ունկնդիր:

1895-ին կը վերադառնայ հայրենիք: Յայկական ազգային-ազատագրական պայքարին մասնակցելուն համար 1896-ին կը ձերբակալուի եւ կը բանտարկուի:



Եղիշէ Չարենց, Ալետիք Իսահակեանի հետ Վենետիկի մէջ

կ'անցնի Ժընեվա, իսկ 1921-1926-ին՝ Վենետիկ:

1926-ին Իսահակեան կ'այցելէ Խորհրդային Հայաստան, ուր կը հրատարակէ նոր բանաստեղծութիւններու հաւաքածոյ մը եւ շարք մը պատմուածքներ ինչպէս՝ «Յամբերութեան չիբուխը» (1928):

1930-ին ան կը վերադառնայ արտասահման եւ կը մնայ այստեղ մինչեւ 1936թ.՝ հանդէս գալով որպէս Խորհրդային Միութեան կողմնակից:



Ալետիք Իսահակեան

Բանտեն ազատ արձակուելին ետք ան լոյս կ'ընծայէ բանաստեղծութիւններու իր առաջին հատորը «Երգեր եւ վերքեր» (1897), սակայն շուտով կրկին կը ձերբակալուի եւ նոյն պատճառով կ'աքսորուի Օտեսա 1898-ին :

1900-ին կրկին կ'անցնի Չուիցերիա, կ'ապուի Չիւրիխի եւ Ժընեվի մէջ:

1908-ին Թումանեանի հետ միասին դարձեալ կը ձերբակալուի եւ կը նետուի Թիֆլիսի Մետեխի բանտը:

1912-ին ազատ արձակուելին ետք կը մեկնի Ելրոպա եւ բնակութիւն կը հաստատէ Ժընեվա: 1914-1915 թուականներուն կը հաստատուի Պերլին եւ 1916-1921-ին կրկին կ'անցնի Ժընեվա, իսկ 1921-1926-ին՝ Վենետիկ:



Վիկոր Յամբարձումեան, Մարտիրոս Սարեան, Դերենիկ Դեմիրճեան եւ Ալետիք Իսահակեան



Աւետիք Իսահակեանը  
թոռան՝ Ավիկի հետ

1936-ին բանաստեղծը վերջնականապես կը վերադառնայ հայրենիք: Ան իր ուժերը կը նուիրաբերէ հայրենի մշակոյթի զարգացման գործին:

1943-ին իսահակեան կ'ընտրուի Յանրապետութեան նորաստեղծ Գիտութիւններու Ակադեմիայի իսկական Անդամ:

Ան երկու անգամ պարգեւատրուած է Լենինի Շքանշանով եւ Մինչեւ իր մահը եղած է գրողներու միութեան նախագահը:

Իսահակեան վախճանած է 1957 Յոկտեմբեր 17-ին՝ Երեւանի մեջ եւ թաղուած՝ Կոմիտասի Անուան Չքուայգիի Պանթեոնին մեց:

Բազմաբնոյթ են բանաստեղծին գործերը: Ան մշակած է գրականութեան գրեթե բոլոր սեռերը՝ չափածոյ եւ արձակ:

Իր գործերը լոյս տեսած են աւելի քան 100 հատորով: Ունի նաեւ ընտիր թարգմանութիւններ:

## ՄԱՅՐԻԿԻՍ


Յայրենիքն հեռացել եմ,  
Խեղճ պանդուխտ եմ, տուն չունեմ  
Ազիզ մօրէն բաժանուել եմ  
Տըխուր-տըրտում, քուն չունեմ:

Սարեն կու զաք, նախշուն հաւքե՛ր  
Ա՛ն, իմ մօրս տեսել չէ՞ք.  
Ծովեն կու զաք, մարմանդ հովե՛ր  
Ախըր բարեւ բերել չէ՞ք:

Յաւք ու հովեր եկան կըշտիս  
Անձեն դիպան ու անցան.  
Պապակ-սրտիս, փափաք-սրտիս  
Անխոս դիպան ու անցան:

Ա՛ն, քո տեսքին, անուշ լեզուին  
Կարօսել եմ, մայրի՛կ շան.  
Երևէկ, երևէկ, երազ լինեմ  
Թըռնիմ մօտըդ, մայրի՛կ շան:

Երբ քունըդ գայ, լուր գիշերով  
Յոգիդ գըրկեմ, համբոյր տամ.  
Սըրտիդ կըպնիմ վառ կարօսով  
Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՛կ շան..



«Բանաստեղծ Աւետիք Իսահակեանի ոիսմանկարը».  
գործ Մարտիրոս Սարեանի,  
1940թ.:

Նկարը այժմ կը գտնուի  
Յայաստանի Ազգային  
Պատկերասրահին մեջ

## ԿՏԱԿ

Սիրուն մանկի՞կ, ես գնում եմ, դու զալիս ես այս աշխարհ.  
Ճշմարիտն ես փորձով գիտեմ ու խօսքերս մի՛ մոռնար:

Կեանքն է ամպի փախչող ստուեր, վայրկեանն է միշտ իրական.  
Բախտի կռանք կամքն է թէեւ, բայց դիպուածն է տիրական:

Զգացմունքն է գերիշխանք, խելքը՝ նրա լոկ ծառան.  
Բայց դու՝ խելքդ վրադ պահի՛ր, ինչպէս պողպատ կուր վահան:


Մի՛ հաւատար ստուերներին յենուիր միայն քեզ վրայ,  
Ատելու չափ սի՛րիր մարդկանց, բայց լաւութիւն միշտ արա:

Եւ լայն օրում թէ՛ ընկերներ, թէ բարեկամ ճանաչի՛ր.  
Իսկ նեղ օրում ընկերների ո՛չ որոնիր, ո՛չ կանչիր:

Խաղերով լի այս աշխարհում խաղդ եթէ տանուլ տաս,  
Չուարթ եղի՛ր, ու այդպիսով բախտի վրայ կը ինդաս:

Անվախ ու վեհ դեկդ վարէ անծանօթին դէմ-դէմի.  
Անզղալի առաջ գնա՛, ինչ որ լինի՛, թո՛ղ լինի:

Հսի՛ր, տղա՛ն, ինձ կը թաղես անյայտ մի տեղ, աննշան,  
Որ չիմանան, մարդիկ չգան՝ շիրմիս քարը գողանան:



Աւետիք Իսահակեան

Աղբիւրներ՝

"AvetikIsahakyan" Web. 08 May 2013.  
<<http://armenianhouse.org/isahakyan/bio-en.html>>

"ԱվետիքԻսահակյան." Isahakyan.Web. 08 May 2013.  
<<http://www.isahakyan.ru/>>


Ս. Եափուձեան, Ս. Եափուձեան. Հայրենի դողանջներ: Ծաղկաքաղ սովետահայ  
գրականութեան. Երևան, Լոյս, 1985

## ՎԱՐԱՆ ԹԵՐԵԵՎԱՆ (1878-1945)

Ծնած է 1878ին Օրթագիւղ՝ Պոլիս: Յաճախած է Սկիւտարի Ներսէսեան վարժարանը, յետոյ Դերպէրեան եւ ի վերջոյ Կեդրոնական վարժարանները 1891-1894-ին Մոստիչեանի տնօրէնութեան օրով:

Կիսատ ձքելով իր ուսումը՝ 1894-ին նետուած է առեւտրական ասպարեզ եւ միանգամայն մուտք գործած՝ գրականութեան մէջ սկսնակի քայլերով:

Դպրոցին հազիւ ելած՝ ժամանակ մը յարած է Հնչակեան Կուսակցութեան, յետոյ դարձած՝ Ռամկավար Կուսակցութեան նուիրեալ մէկ անդամը:



Վարան Թերեևան

1905-ին, Աղեքսանդրիոյ մէջ խմբագրած է Շիրակ ամսաթերթը՝ աշակցութեամբ Միքայէլ Կիւրճեանի, եւ ապա Արփիար Արփիարեանի հետ տարի մը գործակցելէ Ետք՝ անոր փոխանցած է թերթին իրաւութը, որ զայն շարունակած է իրատարակել Գահիրէի մէջ:

Օսմանեան Սահմանադրութենեն Ետք 1909-ին անցած է Պոլիս՝ սակայն ի վերջոյ հաստատուած՝ Գահիրէ: Եղած է ուսուցիչ, տնօրէն, ազգային երեսփոխան Եգիպտոսի հայկական թեմին, մասնակցած՝ Սահմանադիր Ռամկավար Կուսակցութեան գործերուն, նաեւ վարած՝ քաղաքական պաշտօններ:

Շարունակած է իրատարակել «Շիրակ»-ը որպէս շաբաթաթերթ: Յամաշիսարհային Ա. Պատերազմէն յետոյ երկար ժամանակ վարած է «Արեւ» օրաթերթին խմբագրութիւնը: 1939-ին մասնակցած է Պեյրութի «Զարթօնք» օրաթերթի հիմնադրութեան եւ կարճ ժամանակ մը եղած է անոր խմբագրապետը: Իր կեանքը այսուհետեւ, մինչեւ Բ. համաշխարհային պատերազմը, անցած է խաղաղ, նուիրուած՝ իր թերթին եւ բանաստեղծութիւններուն:



1922 թ. Կ. Պոլիս՝ Կերպունական Վարժարանի ուսանողներուն հետ

Բանաստեղծութեան առաջին հատորը եղած է «Յոգեր» որ լոյս տեսած է Փարիզի մէջ 1901-ին: Իր երկրորդ հատորին մէջ «Յրաշալի Յարութիւն» (1914), ամփոփուած են 1903-1913 տարիներուն իր գրած բանաստեղծութիւնները: Երրորդ հատորը «Կէս գիշերէն մինչեւ արշալոյս» (1919) կը ներկայացնէ իր հայրենասէր սրտին ցաւերը:

Ազգային տառապանքի զգացումը կ'առաջնորդէ զինք խիզախս եւ ըմբոստ գաղափարներու, ինչպէս «Պիտի ըսենք Աստուծոյ», «Պիտի մոռնանք» քերթուածներուն մէջ:

Աւելի ճոխ հատոր է «Սէր»-ը 1933-ին, 40 ամեայ գրական յորելեանին առթիւ իրատարակուած, որուն մէջ ամփոփուած էն 1919-1933 տարիներուն իր գրած երկերը:

«Դայերգութիւն»՝ (1943) Գահիրէ լոյս տեսած հատոր մը, ուր վերահրատարակուած են մեծ մասով արդէն իսկ նախապէս լոյս տեսած հայրենասիրական քերթուածները, ներշնչուած հայ ժողովուրդի տառապեալ կեանքեն:

Տարի մը ետք, դարձեալ Գահիրէ մէջ լոյս կը տեսնէ «Տաղարան» (1944) հաւաքածոն, ուր ամփոփուած են բանաստեղծին սիրոյ առանցքին շուրջ հեղինակած քերթուածները (1940-1941):

Մեծ բանաստեղծը վախճանած է 1945-ին: Իր աճիւները այժմ կը հանգչին Գահիրէի Ամենայն Սրբոց Գերեզմանատան մէջ:



1929 թ. Եգիպտոս՝ Շամ Էլ Նեսիմի գրոսապտոյի առթիւ



«Արեւ» թերթի երկրորդ թիւը, Վահան Թերեւեանի խմբագրութեամբ

## ԱՆՈՒՆ

Ինչո՞ւ անունդ այստեղ չկարենամ գրել ես  
Եւ աշխարհին չյայտնեմ թէ քեզ ինչպէս սիրեցի  
Երկու վանկե՛րը անոր ես կը զրուցեմ գաղտնապէս  
Եւ ան ամբողջ կը թուի սիրոյ մատեան մը ինծի...  
Ինչո՞ւ անունդ այստեղ չկարենամ գրել ես....:

Յիմա, հեռո՞ւ իրարմէ՛ միայն անո՞ւնդ ունիմ  
Բերնիս վրայ, համբոյրի մը պէս աննիւթ եւ անյշ...  
Գիշեր ատեն, սենեակիս մենութեան մէջ մտերիմ  
Ես զայն կ'ըսեմ եւ ահա՛ քեզ կը տեսնեմ քաղցրայուշ  
Յիմա, հեռո՞ւ իրարմէ՛ միայն անո՞ւնդ ունիմ....:

Գեղեցկութիւնդ ու իմ սէ՛րս յօրինեցին զայն կարծես...  
Սիրոս իր անդուլ տրոփմամբ անընդհատ զա՛յն կը հեգէ  
Թեպէտ վաղո՞ւց մտքիս մէջ քեզ ամբողջ գոց գիտեմ ես...  
Քեզ չճանչցած ունեի՞ր դուռ այդ անո՞ւնը միթէ...  
Գեղեցկութիւնդ ու իմ սէ՛րս յօրինեցին զայն կարծես....:

Ո՞չ, չեմ ուզեր, չեմ կրնա՛ր ես զայն յանձնել աշխարհի.  
Երկու վանկովն իր կ'ուզեմ ինկել իմ կեանքս միայն  
Եւ երբ վերջին արեւիս վերջին ճաճանչը մարի՛  
Անունդ ի շուրջ դեռ կ'ուզեմ ողջունել ա՛յը մահուան.  
Ո՞չ, չեմ ուզեր, չեմ կրնա՛ր ես զայն յանձնել աշխարհի....:

## ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ

Եկեղեցին Յայկական ծննդավայրն է հոգւոյս  
ինչպէս քարայր մընդարձակ, պարզ ու խորունկ, մութ ու լոյս  
իր գալիթովն իիւրընկալ, իր լայն բեմով, ու հեռուն  
Կանգնած իր լուռ խորանով, որ կարծես նաւ մ' է ծփուն...

Եկեղեցին Յայկական ես աչքս գոց կը տեսնեմ  
Ու կը շնչեմ, կը լսեմ՝ իր Յիսուսով մանկադէմ  
Իր սեղանէն միացող, քուլայ-քուլայ խունկերով  
Եւ իր պատերը ցնցող աղօթքներով ալեխորով...

Եկեղեցին Յայկական բարձր բերդն է հաւատքին  
Իմ պապերուս՝ որ հողէն զայն քար առ քար հանեցին  
Եւ երկինքն իշուցին զայն ցող առ ցող, ամպ առ ամպ  
Ու թաղուեցան անոր մէջ հանդարտութեամբ, հեզութեամբ...

Եկեղեցին Յայկական մեծ վարագոյր մ' է բանուած  
Որուն ետեւ, ըսկիին մէջ կ'իշնէ ինքը՝ Աստուած  
Որուն առջեւ՝ գլխահակ կու զայ իմ ազգս ամբողջ  
Յաղորդուիլ անցեալին հաց ու գինիով կենսառողջ:

Եկեղեցին Յայկական՝ ծովուն դիմաց ալեկոծ  
Նաւահանգիստ մ' է խաղաղ, ցուրտ գիշերին՝ հուր ու բոց  
Ու տօթակէզ ցերեկին անտառ մըն է ստուերուտ՝  
Ուր շուշաններ կը ծաղկին Շարականի գետին մօտ:

Եկեղեցին Յայկական մէն մի քարին տակ գետնի  
Դէպի երկինք բարձրացող գաղտնի ճամբայ մը ունի  
Եկեղեցին Յայկական հայ հոգիին եւ մարմնոյն  
Չրահանդերձն է փայլուն, մինչ իր խաչերն են դաշոյն  
Եւ զանգակներն են բոմբիւն եւ երգն է միշտ յաղթութիւն....:

## ՄԵԿ ՀԱՏԻԿԱ

Իմ մէկ հատիկս հիմա, որ կը դիտես զիս վիատ,  
Յայելիին ջրհորէն,  
Քեզի նման ու քեզմով կը նայիմ ես ալ վրադ  
Երկարօրէն, ծանրօրէն...  
Ե՞ս արդեօք քեզ, թէ դուն զիս կը մեղքնանք աւելի  
Երբ իրար լուր կը դիտենք...  
Իմ մէկ հատիկս... օհ, ինչպէս սիրոս վրադ կը դողայ,  
Երբ կը տեսնեմ քեզմով քեզ,  
Որ արցունքովդ քեզի կը պաղատիմ ես հիմա՝  
Որ դուն ալ զիս չըթս...

## ԵՍ ՍԻՐԵՑԻ

Ես սիրեցի բայց ոչ ոք  
Սիրածներէս գիտցաւ թէ՝  
Զինքը որքան սիրեցի...  
Ո՞վ կարդալ սիրտը գիտէ:


Ամենէն մեծ հրճուանքիս  
Ամենէն սուր վիշտերուս  
Ներշնչողները, աւա՛ղ  
Չիս չեն ճանչնար այս պահուս:

Սերս կարծես այս գետն էր  
Որ իր հոսանքը անբաւ  
Առաւ լերան ծիւներէն  
Ու լեռը զայն չտեսաւ:

Սերս այս դուռն էր կարծես  
Ուրկէ ոչ ոք մտաւ ներս  
Ծաղիկներով ծածկուած՝  
Գաղտնի պարտէզ մըն էր սերս:

Ու եթէ սերս ոմանք  
Երկիքնին վրայ՝ անսահման  
Տեսան ծուխի մը նման  
Կրակն անոր չտեսան....:

Ես սիրեցի, բայց ոչ ոք  
Սիրածներէս գիտցաւ թէ՝  
Զինքը որքան սիրեցի  
Ո՞վ կարդալ սիրտը գիտէ....:



Վահան Թեքեանի դիմանկարը,  
Գործ՝ Աշոտ Զօրեանի

Աղբիւրներ՝

Քիւրքձեան, Յարութիւն. Հայ Կեանք և Գրականութիւն. Պէյրութ: Համազայինի Վահէ Սկրեան Տպարան, Բ. Տպագրութիւն, 1985.

"VahanTekeyan: Sixty-five Years after His Demise, His Vision Is Alive and Growing." Armenian MirrorSpectator RSS.Web. 08 May 2013.

<<http://www.mirrorspectator.com/2010/04/14/vahan-tekeyan-sixty-five-years-after-his-demise-his-vision-is-alive-and-growing/>>.

## ԵՂԻԾԵ ԶԱՐԵՍՑ (1897-1937)

Բուն անունով՝ Եղիշէ Սողոմոնեան: Ծնած է 1897 Մարտ 13-ին՝ Պարսկաստանի Մակու քաղաքը: Շատ կանուխեն իր ծնողը փոխադրուած են Կարս: Իր ուսումը ստացած է նախ Կարսի մեջ եւ ապա Մոսկուա:

1915-ի վերջերը կամաւոր կ'արձանագրուի հայկական եօթներորդ գունդին: Թուրքիոյ ռեմ կռուող ռուսական բանակի զինուորներուն եւ հայ կամաւորներուն հետ, Զարենց մարտսչելով կը հասնի մինչեւ Վան (Արեւմտեան Յայաստան), կը տեսնէ ցեղասպանութեան սարսափելի հետքերը եւ անոնց մասին կը պատմէ «Տալրէական առասպել» բանաստեղծութեան մեջ:



Եղիշէ Զարենց

1919-ի Յոկտեմբերին կը վերադառնայ՝ Կարս, ուր շիշան մը ուսուցչութիւն կ'ընէ Բաշքըադիկար գիւղին մեջ:



«Երկիր Նայիրի» քնարական վեպը Ակարիչ  
Մարտիրոս Սարեանի ճեւաւորմամբ

1920-ի Յունուարին կու գայ Երեւան եւ կը զբաղի ուսուցչութեամբ որբանոցի մը մեջ:

Այդ տարիներու տպաւորութիւնները խոր հետք ձգած են իր ներաշխարհին վրայ: Առհասարակ, հայրենիքի ճակատագիրը Զարենցի ստեղծագործութեան գլխաւոր թեմաներէն մին եղած է: Անոր լաւագոյն գործերէն շատերը՝ «Մահուան տեսիլ» (1920), «Ես իմ անուշ Յայաստանի...» (1921) եւ այլ բանաստեղծութիւններ, ինչպէս նաեւ «Երկիր Նայիրի» վեպը, նուիրուած են հայ ժողովուրդի եւ Յայաստանի ճակատագրին:

1924-1925 տարիներուն Զարենց կ'այցելէ Թուրքիա, Խոտալիա, Ֆրանսա եւ Գերմանիա: 1925-ին՝ Վենետիկի մեջ կը տեսակցի Աւետիք հսահակեանի հետ:

1925 Յուլիսին հայրենիք վերադառնալով կը հիմնէ «Սոյեմբեր» գրական միութիւնը:

1928-1935 կը պաշտօնավարէ որպէս «Յայպետիրատ»-ի գեղարուեստական գրականութեան բաժնի վարիչ:



Գրական «Սոյեմբեր» միութեան անդամները  
Եղիշէ Զարենցի հետ, 1925

Կենդանութեանը լոյս տեսած վերջին կարեւորագոյն ժողովածոներն են՝ «Եպիքական Լուսաբաց» (1930) եւ «Գիրք ճանապարհի» (1933): Այս վերջին գիրքին մեջ զետեղուած է «Պատգամ» բանաստեղծութիւնը ուր գաղտնագրուած է հետեւեալ պատգամը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւնը քո հաւաքական ուժի մեջ է»:

Իր վերջի գիրքին՝ «Գիրք ճանապարհի» հրատարակութենեն ետք (1933) Ստալինեան հալածանքներուն ընթացքին ամբաստանուած է իրեւ ազգային գործիչ եւ բանտարկուած:

Չարենց կը մահանայ 1937թ. Նոյեմբեր 29-ին՝ Երեւանի բանտի հիւանդանոցին մեջ: Մի քանի օրեր առաջ, արդեն ձերբակալուած եւ աքսորուած էր Չարենցի կիսը՝ Իզապելլան: Իր ամուսնոյն մահուան մասին կը տեղեկանայ աքսորի ճամբուն վրայ: Իզապելլան 1942-ին կը լրացնէ աքսորի ժամկետը եւ ազատ կ'արձակուի:

Չարենց մշակած է գրականութեան բոլոր սեռերը, գրած է արձակ եշեր, գրական-հրապարակախօսական գործեր եւ բանաստեղծութիւններ: Իր գործերը թարգմանուած են ռուսերենի, վրացերենի եւ ուրիշ բազմաթիւ այլ լեզուներու:


Ե. ՉԱՐԵՆՑԻ ԳՈՐԾԵՐԵՆ՝  
Բանաստեղծութիւններ՝  
«Ես իմ անուշ Յայաստանի»  
«Յրոյ Երկիր»  
«Տեսիլաժամեր»  
«Ծիածանը»  
Վեա՝  
«Երկիր Նայիրի»  
Վիպերգներ՝  
«Տանքեական Առասպել»  
«Կապուտաչեայ Յայրենիք»



Չարենց իր դուստրերուն՝  
Արփենիկի եւ Անահիտի հետ



Մարտիրոս Սարեան, Չարենց եւ Իզապելլա  
Չարենց, 1932



«Եղիշեի դիմանկարը»,  
գործ՝ Մարտիրոս Սարեանի  
1923

## ԵՍ ԻՄ ԱՆՈՒՅ ՅԱՅԱՍԱՆԻ

Ես իմ անույ Յայաստանի արեւահամ քա՛ռն եմ սիրում,  
Մեր հին սազի ողբանուագ, լացակումած լա՛րն եմ սիրում,  
Արևանման ծաղիկների ու վարդերի բո՛յրը վառման,  
Ու Նայիրեան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինչ, լի՛ճը լուսէ,  
Արեւն ամրան ու ձմեռուայ վիշապաձայն բու՛քը վսեմ,  
Մթում կորած խրճիթների անհիւրընկալ պատե՛րը սեւ  
Ու հնամեայ քաղաքների հազարամեայ քա՛րն եմ սիրում:

Ուր Ե՛լ լինեմ - չե՛մ մոռանայ ես ողբաձայն երգերը մեր,  
Չե՛մ մոռանայ աղօթք դարձած երկաթագիր գոքերը մեր,  
Ինչքան Ել սո՞ւր սիրոս խոցեն արիւնաքամ վերքերը մեր  
Ելի՛ ես որբ ու արևակառ իմ Յայաստան - եա՛րն եմ սիրում:

Իմ կարօտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքեաթ չկայ.  
Նարեկացու, Քուչակի պէս լուսապսակ ճակատ չկայ.  
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագա՛թ չկայ.  
Ինչպէս անհաս փառքի ճամբայ՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում:



## ՅԱՅԱՍԱՆԻՆ

Յազար ու մի վերք ես տեսել, - Ելի կը տեսնես,  
Յազար ինալիսի ձեռք ես տեսել, - Ելի կը տեսնես:

Աշնան քաղած արտի նման՝ Յազար զոհերի  
Զհավաքուած բերք ես տեսել, - Ելի կը տեսնես:

Գլուխու չոր քամուն տուած պանդուխու նման,  
Յազար տարուայ հերք ես տեսել, - Ելի կը տեսնես:

Նարեկացի, Ծնորհալի, Նաղաշ Յովնաթան,  
Ինչքան հանճար, ինելք ես տեսել, - Ելի կը տեսնես:

Քո Զարեւսին լեզու տուող երկիր Յայաստան,  
Յազար ու մի երգ ես տեսել, - Ելի կը տեսնես:

## ՄՈՐՍ ՀԱՍԱՐ ԳԱՉԵԼ

Յիշում եմ դէմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,  
Լոյս խորշումներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դէմ, ու կանաչած թթենին  
Դէմքիդ ստուեր է զցել, մայր իմ անուշ ու անգին:

Նստել ես լուռ ու տիսուր, իին օրերն ես յիշում այն,  
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եւ յիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,  
Ո՞ւր է արդեօք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդեօք հիմա նա, ո՞ղջ է արդեօք, թէ մեռած,  
Եւ ի՞նչ դուներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եւ երբ յոգնած է եղել, եւ երբ խաբուել է սիրուց  
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տիսուր, եւ օրրում է թթենին  
Տիրութիւնը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին

Եւ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ  
Քո ձեռքերի վրայ ծեր, մայր իմ անուշ ու անգին...



Չարենցի նուիրուած յուշարձան,  
Երևան

Աղքիւրներ՝

"Charents House-Museum." Չարենցի տուն-թանգարան. Web. 08 May 2013.  
<<http://www.charents.am/en/home>>.

"Չարենց". Web. 08 May 2013.  
<<http://www.findarmenia.com/arm/culture/literature/yeghishe-charents>>.

Ս. Եափուճեան, Ա. Եափուճեան. Հայրենիղօղանջներ: Ծաղկաքաղ սովետահայ գրականութեան. Երեւան, Լոյս, 1985

## ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿԵԱՆ (1919-2006)

Բանաստեղծուհի, հասարակական գործիչ, հրապարակախոս:

Ծնած է Երեւան 1919 Յունուար 20-ին Վանեցի ծնողքե:

1941-ին աւարտած է Երեւանի պետական համալսարանը, 1950 -ին՝ Մոսկովյայի Մաքսիմ Կորժիի Անուան Գրականութեան Ինստիտուտի բարձրագոյն դասընթացքները:

Ծառ երիտասարդ տարիքեն սկսած է գրել բանաստեղծութիւններ որոնք լոյս տեսած են «Կաև» թերթին մեջ:

1944-ին հրատարակած է «Երկու զրոյց», 1945-ին՝ «Օրերի հետ» բանաստեղծութիւններու ժողովածոները: Անոր գլխաւոր նիւթերն են հայրենիքը եւ սերը: «Չանգուի ափին» (1947), «Այս իմ երկիրն է» (1949), «Իմ հարազատները» (1951), «Մրտաք զրոյց» (1955), «Բարի Երթ» (1957), «Դեպի խորքը լերան» (1972):



Սիլվա Կապուտիկեան



Սիլվա Կապուտիկեան կ'այցելէ Գահիրեի Անարատ Յղութեան Յայ Թոյրերու Վարժարանը (Լուսանկարը տրամադրեց՝ Անահիտ Խաչերեան)

Պարգեւատրուած է Աշխատանքային Կարմիր Դրոշի, Ժողովուրդներու Բարեկամութեան, Հոկտեմբերեան Յեղափոխութեան եւ Պատուոյ Մշան շքանշաններով:

Կապուտիկեանը խորապես մտահոգուած է Սփիլոքի ճակատագրով, հայապահպանման խնդրով:

1962-63թթ. եւ 1973 թ. այցելած է սփիլոքահայ գաղթօճախներ, ինչպես՝ Լիբանան, Սուլիա, Եգիպտոս, Ֆրանսա, Գանատա եւ Ամերիկայի Միացեալ Նահանգներ:

Գրած է «Կարաւանները դեռ քայլում են» (1964), «Խճանկար հոգու եւ քարտեսի գոյներից» (1976), «Կարաւանները հեռանում են» (1999), «Իմ կածանը աշխարհի ճանապարհներին» (2002) ուղեգրութիւնները, որոնց մեջ անդրադարձած է սփիլոքահայու հոգերով ու փորձութիւններով լի ճակատագրին:

Կապուտիկեանը հրատարակած է նաեւ մանկական բանաստեղծութիւններ, որոնք ամփոփած է «Փոքրիկ Արա, ականջ արա» (1950), «Մեր Լալիկը, սիրունիկը» (1952), «Տանը, բակում, փողոցում» (1953), «Մի տարով էլ մեծացանը» (1958), «Ծաղկանոց» (1984), «Երկու քոյրիկ, երկու ուլիկ» (1988) իր ժողովածոներուն մեջ:



Սիլվա Կապուտիկեանի այցելութիւնը  
Կիզէի Բուրգերը

Գրած է նաեւ թատերախաներ՝ «Կռո՛Նկ, Ուստի կուգաս» (1961), «Եւ դո՞ւ, Բրուտո՞ւ» (1976), թարգմանած ռուս բանաստեղծներու ստեղծագործութիւններէն: Անոր գործերը թարգմանուած են բազմաթիւ լեզուներու:

Կապուտիկեանի անունով Երեւանի մեջ կոչուած են դպրոց եւ փողոց, 2009 թուականին բացուեցաւ անոր տուն-թանգարանը:

Ներկայացուած են իր «Եւ դո՞ւ, Բրուտո՞ւ» եւ «Կռունկ, Ուստի Կուգաս» թատերախաները:

Վախճանած է 2006-ին՝ Երեւանի մեջ եւ թաղուած՝ Կոմիտասի անուան Զբոսայգիի Պանթեոնին մեջ:

### **ԵՍ ՔՌ ՍԻՐՈՎ, ԴՈՒՌԻՇԻ...**

*Թափառում ենք փողոցներում  
Ես քո սիրով, դու՝ ուրիշի,  
Այրվում ենք մենք հրդեհներում՝  
Ես քո հրով դու՝ ուրիշի:*

*Կարօսում ենք, ինդում, տիրում՝  
Ես քո խօսքով դու ուրիշի,  
Սուզվում քաղցր երազներում՝  
Ես քո տեսքով, դու ուրիշի:*

*Եհ ինչ արած, բախտը խռով,  
Թող աշխարհում մեզ չյիշի,  
Միայն ապրենք մենք սիրելով՝  
Թեկուզ ես քեզ, դու՝ ուրիշի...*



Գրող Սիլվա Կապուտիկեանի  
դիմանկարը ըստ Աշոտ Զօրեանի (1963)

## ՄԵՐ ՄԵՐԸ

Յայաստան աշխարհ,  
Դու մե՞րը եղար ու մերը չեղա՛ր,  
Դրա համար Ել մենք քեզ սիրեցինք սիրահարի՝ պէս ...  
Դու մե՞րը եղար,  
Ինչպէս որ մերն Է մեր երակներում հոսող արիւնը,  
Եւ մերը չեղար,  
Ինչպէս մերը չէ Վարագայ սարի արեւածագը,  
Սասնայ անտառին իջնող մանանան,  
Մշոյ դաշտերը շոյող սոսափը ...  
Դու մօտի՛կ եղար՝  
Մրտիդ տրոփը մեր կոշտ ձեռքերին հաղորդելու՛ չափ,  
Եւ հեռու եղար՝  
Սահմանից այն կողմ  
Անիի կարմիր աւերակներից մեզ երեւացող  
Մայր տաճարի՝ պէս:  
Դու տաք հո՛ղ եղար՝  
Մեր պիրկ խոփերի տեսչանքին հլու,  
Մեր գգուանքներից ծլարձակող հո՛ղ,  
Եւ միրած եղար  
Կապոյտ, անշոշափ ու անբռնելի,  
Մենք՝ անվերջ հասնո՛ղ,  
Իսկ դու՝ հեռացո՞ղ, անվերջ հեռացո՞ղ...  
Յայաստան աշխարհ,  
Դու այդպէս եղար,  
Եւ դրա համար մենք քեզ սիրեցինք  
Ո՛չ հարազատի հանդարտիկ սիրով,  
Այլ՝ սիրածի՝ պէս, սիրահարի՝ պէս.  
Ցաւո՛տ, ցաւախա՛ռն  
Երազով, լոյսով, երգող տիրութեամբ,  
Մերթ խռովելով,  
Մերթ հաշտուելով,  
Զո գրկո՛ւմ անզամ՝ քեզ կարօտելո՛վ,  
Քեզ կորցնելու ահից՝ տագնապա՛ծ,  
Քեզ ունենալու խինդից՝ երջանի՛կ,  
Եւ բախտիդ համար անվերջ, ամեն պահ մեռնել-ապրելո՛վ...  
Յայաստան աշխարհ

Աղբիւրներ՝

"Silva Kaputikyan." Writersam.Web. 08 May 2013.  
<<http://www.writers.am/en/portfolio-item/silva-kaputikyan/>>.

"Կապուտիկյան Սիլվա." Հայկական Հանրագիտարան. Web. 08 May 2013.  
<<http://www.encyclopedia.am/pages.php?bId=1>>.


## ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ (1924-1971)

Բուն անունով՝ Պարոյր Ղազարեան:


Բանաստեղծ, բանասէր, գրական գործիչ: Ծնած է 1924 Յունիուար 26-ին Չափախչի գիւղը (այժմ, Չափակատուն գիւղ):

1940-ին աւարտած է ծննդավայրի միջնակարգ դպրոցը, 1945-ին՝ Երեւանի Պետական Համալսարանի Բանասիրական ճիւղը:

1946-1951թթ. եղած է «Աւանգարդ» թերթի եւ «Գրական Թերթ»-ի խմբագրութեան աշխատակից, ինչպէս նաեւ արտասահմանեան Երկիրներու հետ մշակութային կապի հայկական ընկերութեան գրական բաժնի խորհրդական:



*Հայոց Առաքել*



Պարոյր Սեւակի տուն-թանգարանի որմանակարներն

1955-ին կ'աւարտէ Մոսկուայի Մաքսիմ Կորոբիի Անուան Գրականութեան Ինստիտուտը եւ մինչեւ 1959 թ. կը դասախոսէ նոյն հիմնարկին մէջ:

1966-1971թթ. կը վարէ Հայաստանի Գրողներու Միութեան Վարչութեան քարտուղարի պաշտօնը:

1967-ին «Սայաթ Նովա» նիւթով թէզ կը պաշտպանէ, որուն համար իրեն կը շնորհուի Բանասիրական Գիտութիւններու Տոքթորի գիտական կոչում:

Իր գործերը թարգմանուած են ուստերենի եւ բազմաթիւ այլ լեզուներու:

Յունիս 17 1971-ին զոհ գացած է ինքնաշարժի արկածի մը եւ թաղուած՝ իր ծննդավայրին մէջ:

Պ. ՍԵՒԱԿԻ ԳՈՐԾԵՐԵՆ՝  
Բանաստեղծութիւններ՝  
«Սօր ձեռքերը»  
«Ասքնութիւն»  
«Սարդ էլ կայ, մարդ էլ»  
«Քիչ ենք, բայց հայ ենք»  
«Ծերանում ենք»



Պարոյր Սեւակ իր մօր՝  
Անահիտ Սողոմոնեանի հետ

Յատորներ՝  
 «Անմահները Յրամայում են» 1948  
 «Անհաշտ Մտերմութիւն» 1953  
 «Սիրոյ ճանապարհ» 1954  
 «Անլոելի Զանգակատուն» 1959 (Կոմիտասին նուիրուած)  
 «Սարդը ափի մէջ» 1964  
 «Սայաթ Նովա» 1969  
 «Եղիցի լոյս» 1969  
 «Ձեր Ծանօթները» 1971  
 «Այր մի Մաշտոց անուն» (Գիրերու գիւտարարին նուիրուած)



Գործ՝ Եղիկի Եարալեանի, Երեւան

## ՄԵՆՔ ՄԵՉՈՇ ՄԵԿԻՑ ԶԵՆՔ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ

Մենք մեզ ո՞չ մէկից չենք գերադասում  
 Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել .-  
 Պարզապես շատ ենք մենք արիւն հեղել  
 Պարզապես մենք մեր դարաւոր կեանքում  
 Երբ շատ ենք եղել, ու եղել կանգուն  
 Դարձեալ չենք ճնշել մէկ ուրիշ ազգի  
 Ո՞չ ոք չի տուժել զարկից մեր բազկի  
 Եթէ գերել ենք՝ գրքերո՞վ միայն ...  
 Եթէ տիրել ենք՝ ծիրքերո՞վ միայն...  
 Իսկ երբ ստիպուած մեր հողն ենք թողել՝  
 Ո՞ւր էլ որ հասել, որտե՞ղ էլ եղել  
 Զանացել ենք միշտ ամենքի համար,-  
 Ճինել ենք կամուրջ, կապել ենք կամար  
 Ամենուր հերկել, հասցրել բերքեր.  
 Ամենքին տուել մի՞տք, առա՞ծ, երգե՞ր՝  
 Պաշտպանել նրանց հոգեւոր ցոտից,-  
 Ամենուր թողել մեր աչքից՝ ցոլանք  
 Մեր հոգուց՝ մասունք  
 Եւ նշխար՝ սրտից...

## ՅԱՅԱՍՏԱՆ

Իմ քաղցրանուն,  
Իմ բարձրանուն,  
Իմ տառապա՞ծ,  
Իմ փառապա՞նծ:

Ճների մէջ՝ դու ալեհեր,  
Նորերի մէջ՝ նոր ու ջահել.  
Դու խաղողի խչմարուած վազ,  
Վշտերըդ ջուր, ինքդ աւագ.

Դու՝ բարտենի սաղարթաշատ,  
Առուն ի վար փռուած փշատ.  
Դու՝ կիսաւեր ամրոց ու բերդ,  
Մազաղաթեայ մատեանի թերթ,  
Դու՝ Չուարթնոց - աւեր տաճար,  
Կոմիտասեան Ծիրանի ծառ.  
Դու՝ ջրահաց խորունկ ձորում,  
Դու՝ հորովել անուշ ծորուս,  
Փայլ գութանի արծաթ խոփի,  
Դու՝ նե՛տ, նիզա՞կ, մկունդ կոպիտ,  
Դու՝ հայրենի ծխանի ծուխ,  
Դու՝ անգի՞ր վեպ, դու՝ Սասնայ ծուռ...

Իմ փառապա՞նծ  
Իմ տառապա՞ծ  
Իմ բարձրանուն  
Իմ քաղցրանուն:

Դու՝ մրգերի շտեմարան,  
Ուկեվազեան գինու մառան.  
Դու՝ թաւշէ դեղձ, դու՝ փրփուր հաց,  
Արտաշատեան խաղող սեւաչ.  
Դու՝ Սեւանի վառուղ կոհակ,  
Երեւանի սիւն ու խոյակ.  
Դու՝ հանգրուան, կանչող փարոս,  
Դու՝ հայկական գերբ ու դրօշ.  
Խօսուն վկայ կոտորածի  
Ու վճիտ աչք ցամքած լացի,  
Արդարութեան ահեղ ատեան,  
Սրի պատեան...  
Սիրոյ մատեան  
Միշտ իին ու նո՞ր իմ Յայաստան:



Աղբիւրներ՝

"BaruyrSevag." University of Michigan-Dearborn.Web. 08 May 2013.  
<<http://www.umd.umich.edu/dept/armenian/literatu/sevag.html>>.

"ՊայոյրՄեվակ." Web. 08 May 2013.  
<<http://paruyrservak.wordpress.com/>>.



# ՆԻԿԱԴԵՏՈՎՐԻՒՆ



Սայաթ-Նովա  
Կոմիտաս  
Խաչատրյան  
Գասպարյան  
Ազնաւոր



## ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ (1712-1795)

Դժուար է Սայաթ-Նովայի մասին հաստատ տեղեկութիւններ ունենալ. սակայն պատմաբաններ եւ երաժշտագետներ աշուղին<sup>1</sup> կենսագրութիւնը կը գուշակեն անոր երգերուն բովանդակութենեն:

Ծնած է Թիֆլիս 1712-ին: Բուն անունն է՝ Յարութիւն Սայաթեան: Յայրը՝ Կարապետ Եղած Յալեպեն: Իր ընտանիքը Թիֆլիսի արհեստաւոր դասակարգին կը պատկաներ:

Ան իր մանկութիւնը եւ պատանեկութիւնը անցուցած է Թիֆլիս ուր գրել եւ կարդալ սորված է: 12 տարեկանին ծնողքը զինք ջուլհակութեան (գորգ հիւսել) արհեստանոց յանձնած են:



Սայաթ-Նովան  
ըստ Մարտիրոս Մարեանի



Սայաթ-Նովա

Երիտասարդ տարիքին Սայաթ-Նովա շրջած է Կովկասի զանազան երկիրները: Եղած է Պարսկաստան, Հնդկաստան եւ Օսմանեան կայսրութեան շրջանները: Այդ տարիներուն է որ ան կատարելագործած է աշուղական արուեստը: Ամուսնացած է եւ ունեցած՝ չորս զաւակ:

Սայաթ-Նովան հրաւիրուած է վրաց թագաւոր Յերակլ Բ-ի պալատը, ուր մօտ

տասը տարի Եղած է պալատական երգիչ եւ զուարճախոս: Ըստ միջնադարեան աւանդութեան նման պաշտօններ կը վարէին միայն ազնուականները: 1750-ական թուականներուն Սայաթ-Նովան հեռացուած է պալատէն:

Տարբեր կարծիքներ կան աշուղին վտարման մասին: Ոմանք կ'ըսեն, թէ ան սիրահարուած էր թագաւորին քրոջ՝ Աննային: Ուրիշ պատմաբաններ կը պատճառաբանեն թէ ազնուականներ նախանձած են Սայաթ-Նովայի ունեցած ազդեցութենեն եւ կամ նեղուած անոր քրած կատակներէն եւ զուարճախօսութիւններէն: Պետք չէ մոռնալ թէ ինք հասարակ ծագում ուներ եւ սակայն բարձր աստիճաններու հասած էր պալատին մէջ:


Պալատէն հեռանալին յետոյ Սայաթ-Նովան նուիրուած է եկեղեցական կեանքի: Ան մահացած է Թիֆլիս, հաւանաբար 1795-ին:

Մեծ աշուղը մոռացութեան մատուած է մինչեւ որ հայագէտ Գեորգ Ախվերդեան կը յայտնաբերէ աշուղին ձեռագրով «Տաֆթար»ը, զոր կ'ուսումնասիրէ եւ ապա հայերէն երգերը կը հրատարակէ 1852-ին:



Սայաթ-Նովայի գերեզմանը  
Թիֆլիսի մէջ

<sup>1</sup>Աշուղական երգերը կը յօրինեն աշուղները: «Աշուղ» բառը արաբերէն «աշէք» բառն է, որ կը նշանակէ «սիրահար»: Տարբեր դասակարգի աշուղներ կային՝ բարձրարուեստ աշուղները կը մնային արքունիքներու մէջ, ուրիշներ քաղաքներու՝ եւ դասակարգ մը կար որ կը շրջէր գիտէ գիտ:



Սայաթ - Նովայի  
«Տաֆթառ»-Էն  
Եջեր

Սայաթ-Նովայի մեջի հասած են 230 խաղ (66-ը՝ հայերէն, 36-ը՝ Վրացերէն, 125-ը՝ ատրպեյճճաներէն, 7-ը՝ կիսատ եւ 5-ը՝ խառն): Իր բազմալեզու ստեղծագործութիւններով, հայ իրականութեան մեջ ան առաջին բանաստեղծն է որ նպաստած է Կովկասի ժողովուրդներու հոգեւոր մերձեցման:

Սայաթնովայագիտութիւնը հայագիտութեան ճիշտերէն մեկն է որ կ'ուսումնասիրէ Սայաթ-Նովայի կեանքը, երգերը, խաղերը եւ բանաստեղծութիւնները:

Սայաթ-Նովայի կեանքը ներշնչուած՝ ստեղծուած էն վեպեր, ոտանաւորներ, շարժակարներ եւ օփերաներու մեջ:



Սայաթ Նովայի յուշարձանը, Երեւան

Սայաթ-Նովան՝ հայ ժողովուրդի մեծագոյն երախտաւորը, եղած է սիրոյ եւ արդարութեան քարոզիչ, բանաստեղծ, երգիչ, երգահան եւ նուագող: Ան ոչ միայն մեծ համբաւ կը վայելէ հայերուն մօտ՝ այլ քաշածանօթ է նաեւ վրացիներուն, պարսիկներուն եւ ազերիներուն:

### Աղբիւրներ՝

"Sayat Nova" Armenian House, Web. 11 Feb. 2013.  
<http://www.sayat-nova.am/bio.html>.

"Sayat Nova" Sayat-Nova.am, Web. 11 Feb. 2013.  
<http://www.sayat-nova.am/bio.html>.

## ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ (1869-1935)

Երգահան, երաժշտագետ, երգիչ, խմբավար եւ մանկավարժ:

Աւազանի անունով՝ Սողոմոն Սողոմոնեան, ծնած է 1869-ին քեօթահիա: Իր հայրը՝ Գեորգ՝ կօշկակար էր իսկ մայրը՝ Թագուհի, գորգագործութեամբ կը զբաղուէր: Կոմիտասի ծնողները օժտուած էին գեղեցիկ ձայնով:

Ունեցած է տիխուր մանկութիւն մը: Մեկ տարեկանին կորսնցուցած է իր մայրը եւ տասը տարի յետոյ՝ իր հայրը: Այսպէս, 11 տարեկանին մնացած է որբ:



Գեղեցեան ճեմարան,  
Սուլբ Էջմիածին




Կոմիտաս Վարդապետ

1881-ին Սողոմոն կ'ուղարկուի Եջմիածնի հոգեւոր ճեմարանը ուր քսան դիմող որբերէն միայն ինք կ'ընդունուի: 1893-ին կ'աւարտէ ճեմարանը եւ կը ձեռնադրուի աբեղայ, վերանուանուելով՝ Կոմիտաս: Իսկ 1895-ին կը ստանայ վարդապետական աստիճան:

Կաթողիկոսին բարեխօսութեամբ եւ հայ բարերար՝ ՄանթաշԵֆի աջակցութեամբ Կոմիտաս կ'ուղարկուի Երոպա երաժշտական ուսումը շարունակելու համար Պեղլինի Ռիչարտ Շմիթի երաժշտանոցին մէջ: Միաժամանակ Կոմիտաս կը հետեւի փիլիսոփայութեան, գեղագիտութեան եւ երաժշտութեան պատմութեան դասընթացքներուն Պեղլինի Կայսերական Յամալսարանին մէջ:

1899-ին կը վերադառնայ Եջմիածին եւ նորութիւններ կը մտցնէ ճեմարանի երաժշտական դասընթացքներուն մէջ: Կը սկսի շրջիլ հայկական գաւառները եւ գրի կ'առնե հայկական, քրտական եւ թրքական երգերն ու մեղեղիները:

Կոմիտասի հաւաքած 4000-է աւելի գեղկական երգերը երաժշտական մշակոյթի հևագոյն ու բարձրարուեստ կատարումներու նմոյշներ են:



«Երաժշտագետ Կոմիտասը» Փանոս Թերլեմզեան, 1913



Կոմիտաս Գահրէի մէջ  
1911-ին

1910-ին Կոմիտաս կը հաստատուի Պոլիս ուր կը կազմէ երեք հարիւր հոգինց «Գոլսան» երգչախումբը եւ կ'ունենայ երաժշտական բեղուն գործունեութիւն: Յամերգներով հանդէս եկած է Չուկցերիոյ տարբեր քաղաքներու եւ Վենետիկի Միհիթարեան Միաբանութեան մէջ: Ան համերգներ տուած է նաեւ Եջմիածին, Երեւան, Թիֆլիս եւ Պարս: 1912-ին Աղեքսանդրիոյ մէջ կազմած է «Գոլսան» երգչախումբը ու համերգներ տուած՝ Աղեքսանդրիոյ եւ Գահրէի մէջ:



Գեղրդ Բաշինչաղեանի Ակադըութեան աշխատանցին մէջ ծախէն աջ՝ Բաշինչաղեան, Աւետիք Իսահակեան, Ղազարոս Աղայեան, Արշակ Չօպանեան, Վոթաւես Փափազեան, Յովհաննէս Թումանեան եւ Կոմիտաս Վարդապետ,  
1908, Թիֆլիս

1936-ին Կոմիտասի աճիւնները կ'ամփոփուին Երեւանի Կոմիտասի անուան պանթեոնին մէջ:



Կոմիտաս վարդապետի դեկավարած երկու «Գոմիտաս» երգախումբը, Պոլիս, 1914

Կոմիտասի ստեղծագործութեան մէջ առանձնայատուկ տեղ ունի պատարագը զոր գրած է արական երգչախումբի համար: Իր մեծագոյն գործը եղած է հայկական ժողովրդական երգերու հաւաքումը եւ մշակումը: Կոմիտասի շնորհիւ պահպանուած է արեւմտեան Հայաստանի մշակոյթը:

Իր ամենատարածուած յօրինումներէն յիշենք «Կաքաւի երգը», «Գարուն ա», «Քելէր, Ցոլէր», «Ծիրանի Ծառ», «Կոռունկ», «Լուսնակն Ալուշ» երգերը, Եւայլն, Եւայլն:

Երեւանի Պետական Երաժշտանցը կը կրէ Կոմիտասի անունը: Փարիզի մէջ Երեւանի զբուայգիին (Jardin D'Erevan) մէջ կը գտնուի Կոմիտասի արձանը:



Կոմիտասի արձանը Երեւանի մէջ:  
Կոմիտասի եւ Մեծ Եղեռնի զոհերուն նուիրուած յուշարձանները, առաջինը՝ Փարիզ «Jardin d'Erevan» եւ Երկրորդը՝ Տիֆրոնյա, ԱՄՆ:

#### Աղբիւրներ՝

Kuyumjian, Rita Soulahian. *Archeology of Madness: Komitas, Portrait of an Armenian Icon*. Princeton, NJ: Gomidas Institute, 2001. Print.

Komitas. Web. 09 Sept. 2012. <<http://komitas.am/arm/brief.htm>>.

## ԱՐԱՄ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ (1903-1978)


Ծնած է Թիֆլիս 1903-ին: Իր ընտանիքը կը զբաղեր գիրքերու կազմարութեամբ:

Երիտասարդ Արամ Մոսկուա կը մեկնի իր ուսումը շարունակելու համար Մոսկուայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական բաժնին մէջ ուր որպէս մասնագիտութիւն կ'ընտրէ կենսաբանութիւնը: Նոյն ժամանակ ան կը հետեւի երաժշտական դասընթացըներու (թաւզութակի դասարան) Կնեսիններու անուան երաժշտական ուսումնարանին մէջ:

1929-ին կ'ընդունուի Մոսկուայի Պետական Երաժշտանոցը (Moscow National Conservatory) ուր Խաչատուրեանի տաղանդը շուտով կը յայտնաբերուի: Սկսած է ստեղծագործել ուսանողական տարիներուն 1934-1936թթ.:



Երիտասարդ Խաչատուրեան  
թաւզութակով



Արամ Խաչատուրեան

Իր սկզբնական ստեղծագործութիւնները կ'ըլլան դաշնամուրի եւ ջութակի համար յօրինումներ: Յետզի ետք իր գործերը կը զարգանան եւ կը սկսի նուագախումբերու երաժշտութիւններ յօրինել:

40-ական թուականներուն Խաչատուրեան հակեցաւ թատերական երաժշտութեան: Յօրինեց կարգ մը շարժանկարներու երաժշտութիւններ ինչպէս՝ «Պէջո» եւ «Զանգեզուր» որոնք արժանացած են բարձր գնահատանքի:

1943-ին, յատկապէս նշանաւոր դարձաւ Խաչատուրեանի «Գայիհանէ» պալէն որ արժանացաւ մրցանակի: «Գայիհանէ»ն թէեւ դասական պալէի բնոյթը ունի, սակայն կը կրէ ժողովրդական երաժշտութեան յատկանիշեր:



Լուսանկարը տրամադրեց՝ Արաքսի Տերունեան-Խաչերեան  
Արամ Խաչատուրեան Գահիրէի ՀԱՅ Կոկանեան Սրահի պարտէզին մէջ  
մտերիմ հանդիպումի մը ընթացքին, 1961



«Սպարտակ» պալեի վերջին տեսարանը, Սոսկուայի «Պոլշոյ» թատերասրահին մէջ, 1968

Խաչատուրեանի ստեղծագործութեան բարձունքնը կը նկատուի «Սպարտակ» պալեն որ 1954-ին արժանացաւ Լենինեան մրցանակի: Երկու պալեներն ալ տիրացած են միջազգային համբաւի եւ մինչեւ օրս կը ներկայացուին համաշխարհյային բեմերուն վրայ:

Մեծագոյն երաժշտահան, խմբավար, մանկավարժ, հասարակական գործիչ, ժողովրդական արտիստ, ակադեմիկոս Խաչատուրեան կը մահանայ Մոսկուայի մէջ Մայիս 1, 1978-ին 75 տարեկանին: Կը թաղուի Երեւանի Պանթեոնին մէջ:

Խաչատուրեան կը համարուի ոչ միայն Սովետական մեծագոյն երգահանսերեն մէկը այլ նաեւ 20-րդ դարու ամենատաղանդաւոր կոմպոզիտորներեն մին: Իր գործերը յայտնի են ամբողջ աշխարհին. Խաչատուրեան հայ ազգային երաժշտութիւնը համաշխարհյային ճանաչումի հասցուցած է:

Խաչատուրեանի անունով կը կոչուի Հայ Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը՝ Երեւան:



Ռուսական դրոշմաթուղթ  
Նույրուած Արամ Խաչատուրեանի  
ծննդեան 100 ամեակին, 2003



Խաչատուրեանի արձանը,  
Երեւանի Պետական Օփերային առջեւ

Աղբիւրներ՝

"Aram Khachaturyan" FindArmenia.com. Web. 11 Feb. 2013.  
<<http://www.findarmenia.com/arm/culture/music/aram-khachaturyan>>

## ԳՈՅԱՐ ԳԱՍՊԱՐԵԱՆ (1924-2007)



«Հայրենի սոխակ»՝  
Գոյար Գասպարեան

Գոյար Միքայելի Խաչատրյան  
ծնած է Գահիրե, Եգիպտոս: Յաճա-  
խած է Գահիրեի Գալուստեան Ազգա-  
յին Վարժարանը, ապա՝ Գահիրեի  
Երաժշտական ակադեմիան:

1948-ին Գոյար կը ներգաղթէ Սո-  
վետական Հայաստան: Երեւանի մէջ  
Գոյար մաս կը կազմէ Հայաստանի  
օփերայի եւ պալէի ազգային ակադե-  
մական թատրոնին իբր մեներգչուիի:  
Իր տաղանդը շուտով կը յայտնա-  
բերուի: Բանաստեղծ Աւետիք Խսա-  
հակեան զայն կ'անուանէ «հայրենի  
սոխակ» որովհետեւ ան ուսէր ճկուն  
եւ ճոխ սովորանո ձայն: Խսահակեան  
անոր մասին ըսած է թէ՝ «թռչունները  
Գոյար Գասպարեանին սովորեցրել  
են երգել, իսկ նա թռչուններին՝ ծլվալ»:

1949 թուականին, Երեւանի մէջ կը  
ծնի իր դուստրը՝ Սեղան :

1956-ին Գոյար Գասպարեան  
կ'անուանուի Խորհրդային Սոցիալիս-  
տական Հանրապետութիւններու Մի-  
ութեան (ԽՍՀՄ) ժողովրդական  
արտիստ:


1964 թուականէն դասաւանդած է  
Երեւանի Երաժշտանոցին մէջ: Իր աշա-  
կերտները դարձած են համաշխար-  
հային լաւագոյն մեներգիչներ:

Վերստին ամուսնացած է իր աշա-  
կերտներէն՝ Տիգրան Լեւոնեանի հետ,

որ նոյնպէս օփերային երգիչ էր: Չոյգը Եր-  
ջանիկ ապրած է մինչեւ Լեւոնեանի մահը,  
2004-ին:

Իր կեանքին ընթացքին Գոյար կատա-  
րած է 23 օփերաներու գլխաւոր դերերը:  
Իր երգացանկը կ'ընդգրկէ 500-էն աւելի  
ստեղծագործութիւններ: Ինք հանդէս  
եկած է աշխարհի մեծագոյն բեմերէն:

Իր ամենասիրուած կատարումն է Ար-  
մեն Տիգրանեանի «Անուշ» օփերային հե-  
րոսուհիին դերը, որ նկարահանուած է եւ  
արտադրուած՝ իբր ֆիլմ-օփերա 1983-ին:



Աւետիք Խսահակեան եւ Գոյար  
Գասպարեան, 1946




Գոհար Գասպարեան եւ  
Տիգրան Լեռնեան

Գոհար Գասպարեան մահացած է Մայիս 16, 2007-ին Երեւանի մեջ: Յուղարկաւորութիւնը տեղի ունեցած է պետական մակարդակով ի ներկայութեան նախագահ Ռոբերտ Քոչարեանի, վարչապետ Սերժ Սարգսեանի եւ այլ պետական եւ մշակութային պաշտօնատարերու: «Հայրենի Սոխակ»ին դամբարանը կը գտնուի Կոմիտասի անուան զբուայգիի պանթեոնին մեջ ուր կը հանգչին հայ Երեւելի անձնաւորութիւնները:

Գոհար Գասպարեան ելոյթներ ունեցած է աշխարհի տարբեր երկիրներու մեջ, սակայն իր կեանքին մեծ մասը անցուծած է Հայաստան:

Առաջարկներ եղած են իրեն որ արտասահմանի օփերաներուն եւ թատրոններուն մեջ դերեր ստանձնե, սակայն ինք շարունակ մերժած է: 1988-ին Երբ կեանքի պայմանները դժուարացած են Հայաստանի մեջ, Գոհարին մտերիմներն մեկը գանգատ կը յայտնէ որ Հայաստանի մեջ գործ չկայ, Գոհար կը պատասխանէ «Ի՞նչ ըսել է գործ չկայ. Հայաստանը դժուար օրեր կ'ապրի՝ պատերազմ, անկախութիւն, երկրաշարժ, տնտեսական տագնապ, շրջափակում, ինչպէս կրնաք մեր երկիրը Արեւմուտքի հետ բաղդատել: Ես 55 տարուայ երգչուիի եմ, իհմա որ Օփերան փակ ե, այս տարիքիս, ես հագուստ կը կարեմ եւ օրապահիկս կ'ապահովեմ: Օփերան փակ է ըսելով ուրիշ գործ կ'ընեմ, ուրիշ գործ ընելը ամօթ չե»:

Լուսանկարը տրամադրեց՝ Թրիստափոր Սիթայելեան



Գասպարեանի  
համերգին  
ծանուցագիրը



Գոհար Գասպարեան Գահիրէի Հայ Գեղարուեստասիրաց Միութեան մեջ

Աղբիւրներ՝

"Nor Khosq." Nor Khosq. Web. 11 Feb. 2013.  
<<http://norkhosq.net>>.

"Arev Arabic". (2007). Kohar Kasparian. Arev Arabic, Volume 7 (115)  
<<http://agbuegypt.com/admin/PublicationFiles/cover.pdf>>

## ԾԱՌԼ ԱՉՆԱՒՈՒՐ (1924)

Ծահնուր Վաղինակ Ազնաւուրեան ծնած է  
Saint-Germain-des-Prés, Փարիզ, 1924-ին:

Իր հայրը՝ Միքայել Ախալցխացի էր, իսկ  
մայրը՝ Թևար Իզմիրցի: Անոնք ցեղասպանու-  
թենեն փախչելով կը հաստատուին Ֆրան-  
սա:

Միքայել Ազնաւուրեան հայկական փոքր  
ճաշարան մը կը բանայ՝ «Le Caucase», Փա-  
րիզի «Rue de la Hachette» փողոցին վրայ  
ուր ինք եւ Թևար կ'երգեին ու կատակերգու-  
թիւններ կ'ընէին:



Ծառլ Ազնաւուր իր  
մոր՝ Թևարի հետ



Ծառլ Ազնաւուր

ճաշարան կը յաճա-  
խէին հայ եւ այլազգի գաղթականներ:

Ազնաւուրեանները ուսեցած են երկու  
զաւակ՝ Ծառլ եւ Այտա, որոնք մեծացած են  
արուեստասէր միջավայրի մը մէց:

Ծառլ 9 տարեկաննեն աշխատանքի կ'անցնի.  
Եղած է դերասան, պարող, թերթ ծախող եւ  
այլն: Ազնաւուրեան մականունը կը կրնատէ՝  
Ազնաւուրի:

Զարասունական թուականներուն վերջերը  
Էտիթ Փիաֆ՝ աշխարհահոչակ ֆրանսացի երգ-  
չուիին, յայտնաբերելով Ազնաւուրին ձիրքերը,  
իր խումբին մէջ կ'առնէ զայս: Ազնաւուր այս  
խումբին հետ կը շոշի Ֆրանսա եւ Միացեալ Նահանքներ եւ մեծ երգ-  
չուիին համերգներուն ընթացքին ելոյթ կ'ունենայ:

Ֆրանսական երգարուեստի աշխարհը  
Ազնաւուրին դիւրաւ չ'ընդունիր: Կը քննա-  
դատեն իր օտար տեսքը, արեւելեան  
պղտոր ձայնը, կարճ հասակը եւ իր պարզ  
ու անկեղծ բնաւորութիւնը: Իր յուսահա-  
տութեան մէջ Ազնաւուր կը գրէ՝ «*Quels  
sont mes handicaps? Ma voix, ma taille, mes  
gestes, mon manque de culture et d'instruc-  
tion, ma franchise, mon manque de person-  
nalité. Ma voix? Impossible de la changer.  
Les professeurs que j'ai consultés sont caté-  
goriques: ils m'ont déconseillé de chanter. Je  
chanterai pourtant, quitte à m'en déchirer la  
glotte.*»



Ազնաւուր եւ Էտիթ Փիաֆ  
Ելոյթի մը ընթացքին

Քետզիետ Ազնաւուրի աստղը կը փայ-  
լի, վաթսունական թուականներուն սկիզբը կ'ունենայ մեծ յաջողութիւն-  
ներ յատկապէս «*Je me voyais déjà*» (1960) երգով ուր կը պատմէ իր  
դժուարութիւններուն մասին:



Ազնաւոր զանազան աստղերու հետ ծախէն աշ՝ Helena Segara, Dalida, Enrico Macias, Kermit the Frog, Stevie Wonder, Celine Dion եւ Liza Minnelli

Կը յաջորդեն ուրիշ յաջող երգեր ինչպէս՝ «*Tu te laisses aller* (1960), *Il faut savoir* (1961), *Les comédiens* (1962), *La mamma* (1963), *Et pourtant* (1963), *Hier encore* (1964), *For Me Formidable* (1964), *Que c'est triste Venise* (1964), *La Bohème* (1965), *Emmenez-moi* (1967) եւ *Désormais* (1969)»:

Ազնաւոր ինքնաշխատութեամբ սորված է անգլերէն լեզուն: Գործակցելով թարգմանիչներու հետ, ան ծայսագրած է իր ստեղծագործութիւնները անգլերէն, սպաներէն եւ իտալերէն տարբերակներով: 1964-ին ան կազմակերպած է իր առաջին մենահամերգը Քարնեվի Յոլ-ին Մեջ:

Իր յօրինած եւ երգած երգերը (որոնք հազար աւելի են) կատարած են այսպիսի երգիչներ ինչպէս Édith Piaf, Frank Sinatra, Andrea Bocelli, Ray Charles, Bob Dylan, Liza Minnelli, Elton John, Dalida, Josh Groban, Petula Clark, Shirley Bassey, Sting, Nana Mouskouri եւ Julio Iglesias:

Ֆրանսացի «pop» երգչուհի Mireille Mathieu երգած եւ ձայնագրած է Ազնաւորի հետ բազմաթիւ առիթներով: Ազնաւոր եւ Luciano Pavarotti միասնաբար երգած են Ave Maria-ս:

Շառլ Ազնաւորը իսկական հայրենասէր մըն է: 1988թ. տեղի ունեցած Յայատանի երկրաշարժէն յետոյ, ան հիմնեց բարեգործական հիմնադրամ մը՝ «Ազնաւորը Յայաստանի համար», երկրաշարժէն տուժողներուն օժանդակելու համար:

Ան պատրաստեց բարեգործական տեսահոլովակ մը որուն մեջ Henri Verneuil-ի եւ 90 ֆրանսացի այլ երգիչներասաններու հետ միասնաբար կատարած են «*Քեզ համար, Յայաստան*» երգը:



«Քեզ համար, Յայաստան»  
ձախներիզի պահարանը



Ազնաւորին երկու աղջկվները կը հետեւին իրենց հօր երգարուեստի մԵց, ծախին իր ալագ դուստրը՝ Սեղա, իսկ աշխն Քայիհա

Ազնաւորի արձանը  
Գիւմրիի մեջ


2001թ. առ ի Երախտագիտութիւն եւ շնորհակալութիւն մեծանուն Երգիչին կատարած բազմաթիւ բարեգործութիւններուն, Հայաստանի հշխանութիւնները Ազնաւուրի անունով կոչած են Երեւանի հրապարակներէն միևնույն անունով՝ Ազնավուրի հրապարակ:

Ազնաւոր Ատոմ Եղոյեանի «Արարատ» (2002) ֆիլմին գլխաւոր դերասաններէն մէկն է: Ֆիլմը նուիրուած է 1915թ. Յայց ցեղասպանութեան:

Ծառլ Ազնաւորը իր կեանքին մեծագոյն մասը ակցուցած է Ֆրանսա, բայց չեւ մորգած երթեր, որ ինը հայ է: Մինչեւ օրս ան կ'օգնէ Հայաստանին:

26 Դեկտեմբեր 2008-ին, Քայաստանի Քանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեան, Քայաստանի Քանրապետութեան քաղաքացիութիւն շնորհած է Շառլ Ազնաւորին :

2009-ին Ազգաւոր Նշանակուած Է Հայաստանի Հանրապետութեան մշտական դեսպան UNESCO-ի մէջ:



2009-ին Ազնաւորը կը ստանցնէ իր նոր պաշտօնիք՝ Հայաստանի Հանրապետութեան մշտական դեսպան ԱՆԵՍԿՕ-ի ՄԵջ եւ նոյն տարին կը նշանակովի Զուլիցերիոյ Հայաստանի դեսպան

**شارل أزنافور يختتم حياته الفنانية.. في مصر**  
المطرب العالمي يعلن اعتزاله الليلي.. بدار الأوبرا  
الحفل كأعمال العدد.. لصالح تطوير عزفه خير الله

Եղիպտական թերթի մը մէջ յօդուած մը  
Ազնաւորի 2008 Յունուարի Գահիրեհի  
համերգին մասին

Unpublished

“Guru Galungan” Web, 8 May 2013

Ըստ [Գրքաբույզ] | Web: 8 May 2013.  
<http://www.findarmenia.com/arm/culture/music/charles-aznavour>




# Ակադեմիան



Խոսլին



Ժարեան



Կորֆի



Վյշապովսի

Յակոբեան



## ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆ (1226-1288)

Թորոս Ռոսլին, ապրած է Կիլիկիոյ Թագաւորութեան շրջանին՝ 13-րդ դարուն: Իր կեանքը մնացած է առեղծուած մը:

Կը կարծուի թէ ան ծնած ըլլայ 1226թ., Ս. Կարապետ վասքին մէջ, եւ 4 տարեկանին, ծնողին հետ Շատախէն անցած է Տարօն ապա Յեթում Բ. թագաւորի ժամանակ, 1230թ. հաստատուած Կիլիկիոյ Յոռմկլա վասքը:

13-րդ դարուն Յոռմկլա վասքը կը դառնայ Կիլիկիոյ Մշակութային մեծագոյն կեղուններէն մին, նամանաւանդ գիրքի ձեւաւորման մարզին մէշ:



Լեւոն թագաւորը Կեռան  
թագուհին հետ, 1272 թ.

Վասքի գրչատան մէջ, Թորոս կը հետեւի նկարչական գրչութեան, գեղանկարչութեան եւ մանրանկարչութեան ճիւղերուն:



Թորոս Ռոսլինի արձանը  
Երեւանի Մատենադարանի  
մուտքին

Այս շրջանին, իբրեւ վարպետ նկարիչ կը գծէ բոլոր պալատականներուն նկարները, յատկապէս Կիլիկիոյ Լեւոն թագաւորին երկու դիմանկարները, առաջինը՝ պատանի թագաժառանգը, իսկ երկրորդը հարսանեկան հանդէսը Կեռան թագուհիին հետ:

23 տարեկանին կ'ամուսնանայ ու կ'ուսենայ զաւակ մը, ապա կը ձեռնադրուի քահանայ:

1250թ. իբրեւ պալատական նկարիչ, իրեն կը շնորհուի ճուլին ֆրանսական մականունը, զոր ժամանակի ընթացքին կը վերածուի Ռոսլինի:

Կը կարծուի, թէ այս անունը յառաջ եկած է Ռոսլինի թօչունին կամ «Rouge» կարմիր բարեն, որովհետեւ կարմիր գոյնը շատ օգտագործած է իր նկարներուն մէջ:

Թորոս յարգուած արուեստագետ մըն եր եւ ազատ մուտք ուներ թագաւորին պալատեն ներս եւ յատուկ պատուերներով կը պատրաստէր գեղազարդ գիրքեր: Կ'արժէ նշել իր 7 ձեռագիր մատեանները՝ 1256-ի «Զեյթունի Աւետարանը» (Մատենադարան, ձեռ. դ 10450), 1268-ի «Մալաթիայի Աւետարանը» (Մատենադարան, ձեռ. դ 10675), 1260-ի, 1262-ի, 1265-ի Աւետարանները – 1266-ի «Մաշտոց» (Երուսաղեմի Սուլիք Յակոբեանց վասքի մատենադարան, համապատասխանաբար՝ ձեռ. դդ 251, 2660, 1956, 2027), 1262-ի «Մերաստիայի Աւետարանը» (Պալդիմորի Ուղղերս պատկերասրահ, ձեռ. դ 539):




«Զեյթունի Աւետարանը»  
(Մատենադարան, ձեռ. դ  
10450), 1256 թ.

Ոոսլին ունի նաեւ անստորագիր գործեր, որոնք վերագրուած են իր օգնականներուն եւ աշակերտներուն եւ մինչեւ այսօր կը մնան անլուծելի:


1286թ. ան պատրաստած է «Ճաշոցը», որ Յեթում թագաւորին յատկացուած էր, ուր աչքի կը զարնեն չափազանց մեծ քանակութեամբ զարդանախշեր:

400 եցերէ բաղկացած այս գործին իւրաքանչիւր եջին վրայ նկարուած է 1-3 պատկեր, իսկ ամբողջ գիրքին մեջ կան շուրջ 700 զարդանախշեր ու նկարներ, որոնք մեծ մասամբ բուսական, կենդանական նկարներ են՝ իսկական գլուխ գործոց մը:

Իր վերջին գործը ստորագրած է 1288թ.:



«Կարմիր Ծովի անցքը» 1266 թ



1268-ի «Մալաթիայի Աւետարանը»  
(Մատենադարան, ձեռ. դ 10675)



Սեղրակ, Միսաք Եւ Յարեթնաքով 1266 թ.

Աղբիւրներ՝

"Toros Roslin." TorosRoslin. LevonChookaszian.Web. 10 May 2013.  
<<http://armenianstudies.csufresno.edu/ArmeniaDigitalProject/biography/biography.html>>.

## ՅՈՎՐԱՆՆԵՍ ԱՅՎԱՉՈՎՍԹԻ (1817-1900)

Յովհաննես Այվազովսքի ծնած է Յուլիս 29, 1817-ին Սեւ Շովու ափին, Խրիմի Թեռտոսիա հայաբնակ քաղաքին մէջ:

Նախնական կրթութիւնը ստացած է Խրիմի հայկական ծխական վարժարանը: Յետագային յաճախած է Փեթերսպուրկի Գեղարուեստական Ակադեմիան:


1837թ. երկու տարուան համար գացած է Խրիմ եւ նոյն տարուան ամրան ստացած է նկարիչի կոչում:

1840-ին մեկնած է Իտալիա, Սպանիա, Ֆրանսա, Անգլիա եւ Հոլանտա՝ մասնակցելու համար շատ մը ցուցահանդեսներու եւ մեծ յաջողութիւններ արձանագրած է:

1844թ. վերադարձած է Ռուսիա եւ նշանակուած՝ Գեղարուեստի Ակադեմիայի անդամ: 1857-ին Փարիզի մէջ արժանացած է պատուոյ լեգեոնի ոսկեմետալին: 1868-ին մեկնած է Կովկաս եւ 1869-ին տուած է իր առաջին ցուցահանդեսը: Այվազովսքի մեծ համբաւի տիրացած է իր ծովանկարիչ:



«Թրքական նաւերէ Մարմարա ծով թափուող հայերը» կամ «Night Tragedy in the Sea of Marmara», 1897թ.



Այվազովսքի դիմանկարը, գրո՞՝ Ակեքսէ Թիրանովի (Akeksey Tyranov), 1847թ.

Երոպա գտնուած ժամանակաշրջանին, Այվազովսքի նիւթապէս օժանդակած է յոյներուն եւ իտալացիներուն մղած ազգային ազատագրական պայքարներուն: Երոպայի բոլոր երկիրներուն մէջ միշտ հանդիպումներ ունեցած է հայերու հետ եւ շանացած՝ իր նպաստը բերել հայ գաղութներու զարգացման: Ան ձգտած է նաեւ կազմել հայ նկարիչներու միութիւն մը:

1890-ական թուականներու ջարդերը խորապէս ազդած են իր նուրբ հոգիին վրայ: Սկսած է նկարել շատ մը սրտաճմլիկ նկարներ, ինչպէս «Տրապիզոնի հայկական ջարդը», «Թրքական նաւերէ Մարմարա ծով թափուող հայերը» եւ ուրիշ այլ գործեր, որոնց մէջ կը ներկայացնէ իր ատելութիւնը՝ թուրք մարդասպան իշխանութիւններուն հանդեպ: 1898-ին Մոսկուայի մէջ ցուցադրուած են իր այս գործերը:

Մահացած է 1900թ. Ապրիլ 19-ին, ուղեղային տագնաապի հետեւանքով եւ զինուորական մեծ պատիւներով թաղուած է Ս. Սարգիս եկեղեցւոյ բակը (Թեռողոսիայի մէջ):



Այվազովսքի յուշարձակը իր տուն-թանգարականին (Aivazovsky Picture Gallery) մօտ, Թեռողոսիա, Ուքրանիա

Աս ուսի շուրջ 6000 կտաւ: Գլխաւոր գործերն են «Թառ» 1841թ., «Յամաշ-խարհային ջրհեղեղ»-ը, 1864թ.:

Այվազովսքի մեծ ծառայութիւններ մատուցած է հայ մշակոյթին, նկարած է հայկական բնութիւնը ինչպէս «Արարատ լերան հովիտ»-ը 1882-ին, «Արարատ» 1886-ին, «Յայ մարտիկի երդում»-ը 1891-ին, «Յայ ժողովուրդի մկրտութիւն»-ը 1892-ին, «Լորտ Պայրընի այցելութիւնը Ս. Ղազար կղզին» 1895-ին եւ «Խրիմեան Յայրիկ Եջմիածնի մէջ» 1895-ին:

Այվազովսքի գործերը կը գտնուին աշխարհի ամենանշանաւոր թանգարաններուն մէջ, ինչպէս նաեւ Յայաստանի Պետական պատկերասրահին մէջ:



Թառ. Աշխարհի ստեղծումը  
Chaos: Creation of the World,  
(1841)



Յիւսիսային ծովուն վրայ նաւաբեկութիւն  
The Shipwreck on Northern Sea (1875)

Աղբիւրներ՝

“Aivazovsky.” Ivan Aivazovsky. ABC Gallery.Web. 10 May 2013.  
<<http://www.abcgallery.com/A/aivazovsky/aivazovsky.html>>.

## ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐԵԱՆ (1880-1972)

Մարտիրոս Սարեան ծնած է Փետրուար 28, 1880-ին Նոր Նախիջեւան:


Նախնական կրթութիւնը ստացած է Խրիմի հայկական ծխական վարժարանը:

1895-ին կ'աւարտէ Նոր Նախիջեւանի հայ-ռուսական հանրակրթարանը, ապա կը մեկնի Մոսկուա ուսանելու գեղանկարչութեան, քանդակագործութեան եւ ճարտարապետութեան ուսումնարանին մէջ:

1901-ին Սարեան առաջին անգամ ըլլալով կ'երթայ Երեւան, ապա կ'անցնի Աշտարակ, Վաղարշապատ, Սեւան եւ 1902-ին՝ Ալի: Այդ եւ յետագայ տարիներուն ան կ'ուսումնասիրէ հայ ժողովուրդի պատմութիւնն ու մշակոյթը, որ մեծապէս կը նպաստէ իր աշխարհահայեացքի եւ ստեղծագործական մեթոտի ձեւաւորման ու զարգացման: Ան ստեղծած է դիմանկարներ, բնանկարչութեան գործեր:



Սարեան Եգիպտոսի մէջ, 1911



Մարտիրոս Սարեան

Ստեղծագործութեան առաջին շրջանին (1904-1909թթ.), հրաժարելով աւանդական մտածելակերպէն եւ սկզբունքներէն, Սարեան կը ստեղծէ նոր ու արդիական արուեստ մը, զոր կոչուած է «սարեանական»:

Ստեղծագործութեան 2-րդ շրջանին (1910-ական թուականներուն) Սարեան կ'երթայ Պոլիս (1910թ.), Եգիպտոս (1911թ.), Պարսկաստան (1913թ.): Այդ շրջանի գործերն են «Կ. Պոլիս: Փողոց: Կեսօր», «Հվան Շըուկիսի դիմանկարը», «Փիւսիկեան արմաւենի», «Եզիպտական գիշեր», «Պանաններ», «Գարեգին Լեւոննեան», «Պարսկական բնանկար», «Դաշտային ծաղիկներ» եւ այլն:

1921-ին Ալեքսանդր Միհասնիկեանի հրաւերով Սարեան ընտանիքով կը տեղափոխուի Երեւան, կը նշանակուի նոր կազմակերպուող Յայաստանի պետական թանգարանի վարիչ, կ'օգնէ Երեւանի գեղարուեստի ուսումնարանի հիմնադրութեան, Յակոբ Կոջոյեանի հետ կը ստեղծէ ՅԱՄՀ (Յայաստանի Խորհրդային Սոցիալիստական Յանրապետութիւն) գինանշանը: 1945-ին եղած է Յայաստանի նկարիչներու միութեան նախագահ:



Եգիպտական դիմաներ, 1911,  
Յայաստանի Ազգային Պատկերասրահ




1928-ին Փարիզի մեջ տեղի ունեցած Սարեանի ցուցահանդեսը

1924թ. մասնակցած է Վենետիկի «Biennale» 14-րդ ցուցահանդեսին, 1926-1928թթ. ապրած եւ ստեղծագործած է Փարիզ, ուր 1928-ին տուած է իր անհատական ցուցահանդեսը (Նկարներուն մեծ մասը կ'այրին հայրենիք տեղափոխող նաւի հրդեհն): 1937թ. Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին ԽՍՀՄ (Խորհրդային Սոցիալիստական Յանրապետութիւններու Միութիւն) տաղաւարին համար ստեղծած է ցուցատախտակ որուն համար արժանացած է Մեծ Մրցանակի:

Սարեանի գործերն են «Յայաստան», «Եղիշէ Չարենցի դիմանկարը», «Արեւոտ բևանկար», երեքն ալ՝ 1923թ., «Վահրամ Փափազեանի դիմանկարը», 1924թ., «Աշնանային մառախլապատօր», 1928թ., «Չանգուի ափը», 1930թ., «Ծաղիկներ», 1945թ., «Բակի անկիւն», 1953թ., եւ այլն:

Սարեանը նկարագարդած է գիրքեր՝ Ալետիք Իսահակեանի «Բաևաստեղծութիւններ»-ը 1929թ., Յովհաննես Թումանեանի «Յեղիաթներ»-ը 1930թ., Եղիշէ Չարենցի «Երկիր Նայիրի»-ն, 1933թ., եւ այլն, նաեւ պատրաստած է օփերային պաստառներ ինչպես Ալեքսանդր Սպենդիարեանի «Ալմաստ»-ը:



Յայաստան, 1923

Սարեանը գոյնի մեծ վարպետ է: Ստեղծած է պատկերասրահ շուրջ 3 հազար գործերով: Ան հասած է միջազգային մակարդակի. անոր ստեղծագործութիւնները իրենց արժանի տեղն ունին համաշխարհային արուեստի գանձարաններուն մեջ:

Սարեանը արժանացած է Պրիւսելի միջազգային ցուցահանդեսի ոսկեմետալին (1958թ.) եւ ՅԽՍՀ Պետական մրցանակի (1965թ.):



Սարեանի աշխատանոցը, լուսանկարած է Իդա Քար 1962-ին, լուսանկարը այժմ կը գտնուի Լուսոռն, «National Portrait Gallery»

1955-ին Յալեափի մեջ (Սուրբիա) կը գործէ «Սարեան ակադեմիա»ն, 1967թ. Երեւանի մեջ տուն-թանգարանը: Յայաստանի մեջ Սարեանի պատկերով լոյս ընծայուեր է 20 հազարանց թղթադրամ:

Սարեան գրած է «Գրառումներ իմ կեանքից» (1980թ.) հատորը:

Սարեանի անունով Երեւանի մեջ կոչուած է փողոց եւ տեղադրուած իր յուշարձանը:

Մահացած է 1972 թուականի Մայիս 5-ին Երեւան:

Աղբիւրներ՝

“Saryan”. LearnArmenian.com - Armenianart.Web. 10 May 2013.  
<<http://www.learnarmenian.com/aboutarmenia/saryan/saryan.php>>.

## ԱՐՃԻԼ ԿՈՐՔԻ (1904-1948)

Ոստանիկ Մանուկ Ղտոյեան ծնած է 1904-ին, Սեդրակ եւ Շուշան Ղտոյեաններու համեստ յարկին տակ, Վանի Խորգով զիւղին մէջ: Իր հայրը կը մեկնի Ամերիկա, երբ Ոստանիկ չորս տարեկան էր միայն: Մայրը, Շուշանիկ, իր երեք անչափահաս աղջիկներով եւ միակ տղայով անպաշտպան կը մնայ: Ան կը ստիպուի ապաստանիլ Վանի հայաքնակ Այգեստան թաղամասը, 1910-ին:

Յազիւ Վան հաստատուած, վրայ կը հասնին 1915-ի Վանի կոտորածն ու ապա ինքնապաշտպանութեան կրիւները:

Ուստական բանակին մուտքը Վան, թէեւ ժամանակաւոր փրկութիւն կը բերէ, սակայն անոր անակնկալ նահանջը, պատճառ կը հանդիսանայ որ Վանի եւ շրջակայքի հայութիւնը բռնէ գաղթի ճամբան դէպի Եջմիածին: Ղտոյեաններն ալ կը հետեւին հոսանքին:




Ոստանիկ եւ Շուշան Ղտոյեանները, Վան, 1910թ.

Պատանի Ոստանիկ ձեռներեցութեամբ կը յաջողի ընտանիքը փոխադրել Երեւան: Մինչեւ 1919-ը, չարքաշ աշխատանքով, գրկանքով բայց գոյատեւման աննկուն կամքով, կը յաջողին ձեւով մը պահպանել իրենց գոյութիւնը:

Սակայն այդ տարուայ խստաշունչ ձմեռը եւ անոր ընկերացող սովոր պատճառ կ'ըլլան որ զոհուի մայրը՝ Շուշանիկը: Մինչ այդ, Ոստանիկի երկու երեց քոյրերը՝ Ագապի եւ Սաթենիկ կարողացեր եին Ամերիկա մեկնիլ, որպէս հարսնցուներ: Եւ վերջապէս Ոստանիկ եւ Վարդուի քոյրն ալ, 1920-ին կը միանան անոնց՝ վառ երազներով:

Առաջին յուսախաբութիւն՝ հայրը վերամուսնացած ըլլալուն, չի գար գիրենք դիմաւորելու: Ապաստան կը գտնեն Պոսթըն, իրենց երեց քոյրերուն մօտ: Կորքի գործ կը գտնէ կօշիկի գործարանի մը մէջ: Յոն, կօշիկի տուփերուն վրայ այլազան գծագրութիւններ ընելուն պատճառաւ գործեն կ'արձակուի:

1925-ին կը մեկնի Նիւ Եորք եւ շնորհիւ իր կանխայայտ նկարչական ձիրքերուն կը յաջողի արձանագրուիլ Նիւ Եորքի ամենահեղինակաւոր Արուեստի Կեդրոնական Վարժարանը «National Academy of Design» եւ քանի մը ամիսն, կ'ընդունուի որպէս



Արշիլ Կորքի



Արշիլ Կորքի աշխատանքի պահուն «Newark Airport»-ի մէջ, 1937թ.



Ինքնանկար

ուսուցիչ: Վերջնականապէս կը հաստատուի Կրինիչ Վիլեյճ, արուեստագետներու թաղամասին մէջ: Այդ տարիներուն Ոստանիկ ինք-զինքը կը կոչէ Արշիլ Կորօթի:

1940-ին իսկ, արոեն լրիւ կազմաւորուած, վերջ դնելով իր փորձառական շրջանին, Կորօթի կը ստեղծէ իր ինքնուրոյն ոճը՝ «Abstract Expressionism», որով նոր լուսամուտեր պիտի բանար արդի նկարչութեան մէջ: Իր առաջին ցուցահանդեսին բացումը տեղի կ'ունենայ Սան Ֆրանսիսկոյի Արդիական Արուեստներու թանգարանին մէջ «San

*Francisco Museum of Modern Art»* 1941-ին, որմէ ետք այլեւս հասրածանօթ անուն մը կ'ըլլայ Կորօթին: Քեղինակաւոր թանգարան-ներ իր գործերէն մնայուն նմոյշներ կը ցուցադրեն, ինչպէս Նիւ Ենրիկ Մեթրոփոլիթենը «New York Metropolitan», Ուիթնի թանգարանը «Whitney Museum of American Art» եւ Նշանաւոր Կուկընհայմ թանգարանը «Guggenheim Museum»:

Կորօթին կրած դժբախտութիւնները՝ տարագրութիւն, սով, բաժանում, որոնց վրայ վերջին շրջանին եկան բարդուիլ նաեւ աշխատանցին հրդեհը 1946-ին, հաստ աղիքներու չարաղետ գործողութիւնը, եւ վերջապէս, ինքնաշարժի ծանր արկածը՝ որ անդամալոյց դարձուց իր աջ թեւը: Այս բոլորը ազդած են արուեստագետին հոգեվիճակին վրայ: Երբ իր սիրած ու պաշտած կինն ալ զինք լքեց իր երկու սիրասուն աղջնակներուն հետ, այն ատեն Կորօթի անձնասպան եղաւ ինքզինք կախելով եւ երկսող մը ձգեց՝ «Անա՛ք բարով, սիրելինե՛ր...» գրութեամբ:



Կորօթի իր կնոջ եւ երկու դուստրերուն հետ

Տարին՝ 1948-ն եր, Յուլիսի 21-ը, Կորօթին 44 տարեկան եր միայն:

Արշիլ Կորօթի հոչակաւոր գործերէն են: «Ենկինարին տերեւը բու մըն Ե», «Տարի մը, կաթնախոտը», «Ծաղկած ջրաղացի ջուրը», «Արեւը, տերվիշը ծառին վրայ», «Լեարոը արլորին բբուկն Ե», «Ինչպէս մօրս ասեղնագործած գոգնոցը կը բացուի կեանքիս մէջ»: Իսկ Կորօթին «Խորգոսի Պարտէզները» անունով գործը ան վերանուանած Ե՝ «Սոչիի Պարտէզներ»ու:



Արուեստագետը եւ իր մայրը  
The Artist and his Mother,  
1936

Աղբիւրներ՝

"Gorky's Life." The Arshile Gorky Foundation.Web. 10 May 2013.  
<<http://arshilegorkyfoundation.org/gorkys-life>>.

## ՅԱԿՈԲ ՅԱԿՈԲԵԱՆ (1923-2013)

Ծնած է Աղեքսանդրիա, Եգիպտոս 1923-ին: Ուսանած է Կիպրոսի Մելգոնեան Վարժարանին մէջ: Յաճախած է Գահիրեի գեղարուեստի համալսարանը ապա՝ Փարիզի «Académie de la grande Chaumièr»-ուր աշակերտած է յայտնի գեղանկարիչ «André L'Hôte»-ի: 1962-ին, իր ընտանիքին հետ ներգաղթած է Հայաստան:



Յակոբ Յակոբեան

Յակոբ Յակոբեանի նկարները խորապես կապուած են իր անձնական փորձառութեանց եւ զգացումներուն: Իր ստեղծագործութիւնները հիմնուած են առարկաներուն եւ նկարիչին միշեւ գոյութիւն ունեցող զգացումներու ներդաշնակութեան վրայ:



Յակոբ Յակոբեան,  
Փարիզ, 1953

Սկիզբը Յակոբեան զբաղուած է միայն նկարչութեամբ բայց վերջին տասը տարիներուն նուիրուած է նաեւ քանդակագործութեան:

Յակոբ Յակոբեան բազմաթիւ ցուցահանդեսներ տուած է:



Հանդարտութիւն  
Serenity, 1970

- ՅԱԿՈԲԵԱՆԻ ՅԱՅՏՆԻ ՑՈՒՑԱՐԱՆՆԵՍԵՐԵՆ՝  
1944թ. Եգիպտոս  
Ցուցահանդես Հայ Նկարիչներու
- 1967թ. Երեւան  
Հայաստանի նկարիչներու ցուցահանդես  
(Առաջին մրցանակ)
- 1970թ. Փարիզ  
Ցուցահանդես Հայ ART EXPO-70
- 1985թ. Լուսոն
- 1987թ. Վենետիկ
- 1994թ. Պէյրութ, Լիբանան
- 1995թ. Գերմանիա
- 1998թ. Եգիպտոս,  
Գահիրէ հայկական մշակութային օրեր
- 2007թ. Ֆրանսա
- 2007թ. Գանատա



Ըստանիք, Family, 2003

ՅԱԿՈԲԵԱՆԻ ՅԱՅՏՆԻ ԳՈՐԾԵՐԵՍ՝  
 «Դերձակը» 1962  
 «Գարուն» 1969  
 «Իմ արուեստանցք» 1983  
 «Վիրուսներ» 2003  
 «Տեր Զօրում զոհուած մեծ հօրս՝ Սարգիս Եսայեանի յիշատակին» 2004

ՅԱԿՈԲԵԱՆԻ ՍՏԱՑԱԾ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԵՍ՝  
 ՅԱՅՏ ՊԵՏԱԿԱՆ ՄՐԳԱՆԱԿ (1977, 1985)

«Քայաստան» համահայկական իիմնադրամի  
 մրցանակ (1994)

ՀՀ Ս. ՄԵՍՐՈՎ Մաշտոցի շքանշան (1996)

Երեւանի պատուաւոր քաղաքացիի կոչում  
 (2001)

Յայ Եկեղեցւոյ Ս.Սահակ Ս. ՄԵՍՐՈՎ  
 շքանշան (2003)

2006-ին Երեւանի մեջ լոյս տեսած է իր ինքնակենսագրական հատորը «Ու մերթ լացաւ,  
 ու մերթ խնդաց իմ հոգիս», որ յօդուածներու եւ  
 հարցազրոյցներու հաւաքածոյ մըն է:

Մեծատաղանդ Յակոբ Յակոբեան կեանքին  
 հրամժեշտ տուաւ 90 տարեկանին, Մարտ 9,  
 2013-ին, Երեւանի մեջ:

Մինչեւ իր կեանքին վերջը Յակոբեան  
 շարունակած է ստեղծագործել եւ ցուցահան-  
 դեսներ տալ:

Իր մահեն յետոյ, առաջին անգամ ըլլալով,  
 Յակոբեանի քանդակներէն ընտրանի մը, Մարտ 27-Էն Մայիս 26, 2013,  
 ցուցադրուեցան Երեւանի Գաֆէսճեան  
 արուեստի կեդրոնին «Արծիւ» սրահին մեջ,  
 «Յակոբ Յակոբեան. Երկաթէ Երկեր»  
 խորագրին տակ:



«Յակոբ Յակոբեան. Երկաթէ Երկեր»



Խաղաղ կեանք, փայտեայ  
 մարդով եւ ծաղիկներով  
*Still Life with Mannequin  
 and Flowers, 2007*



Յակոբ Յակոբեանի  
 ինքնակենսագրական  
 հատորը, Երեւան, 2006

Աղբիւրներ՝

"HagopHagopian." Hagopian Art. Web. 10 May 2013.  
 <<http://www.hagopianart.com/>>.

# Ծառայություն



Հոգիներու Վխուրդ



Նոան Գոյլը



Մայրիկ



Ոչրագործութեան Բանակը



Արարատ



## ՀՈԳԻՆԵՐՈՒ ԱՃՈՒՐԴ (1919)

«Յոգիներու Աճուրդ», ծանօթ և անժամկետ հիմք «Զարչարուած Հայաստան»  
և «Յօշոտուած Հայաստան» (1919)

“Auction of Souls” also known as “Armenia Crucified” and “Ravished Armenia” (1919)

### ՀԱՄԱՐՈՍ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ ԾԱՐԺԱՆԿԱՐԻՆ ՄԱՍԻՆ՝

Օրորա (Վրշալոյս) Մարտիկանեան 14 ամեայ հայուիի մըն է որ կը բնակի Խարբերդ (Kharpert, Harput) իր ընտանիքին հետ: Ան կը սիրահարուի հովիւ Անդրանիկին: 1915-ին Օսմանեան կառավարութիւնը կը հրամայէ հայերուն տեղահանութիւնը եւ գաղթը դեպի Սուլիիական անապատները: Տարագրութեան ընթացքին Վրշալոյս կը կորսցեւ իր ծնողը, քոյրերն ու եղբայրները: Անտանելի տանջանքներու կ'ենթարկուի: Ջիւրտեր կը փախցնեն զայն եւ իր գերի կը ծախեն թուրք պաշտօնատարի մը: Անդրանիկին օգնութեամբ Վրշալոյս կ'ազատի թուրքին հարեւմն: Վրշալոյս վերջ ի վերջոյ կը հասնի Ամերիկայի Միացեալ Նահանգները ուր գրի կ'առնե իր կեանքի ողիսականը:



Ծարժանկարի ծանուցագիրը



Ծարժանկարի տեսարան մը՝ Մարտիկանեան ընտանիքը տարագրութեան ճամբուն վրայ

Ծարժանկարի բեմադրիչ՝  
Օսգար Ափֆել (Oscar Apfel)

Գլխաւոր դերասաններ՝  
Վրշալոյս Մարտիկանեան  
(Aurora Mardiganian) - անձամբ

Այրվինկ Ջամմինկազ  
(Irving Cummings) - Անդրանիկ

Հենրի Մորգենթաու  
(Henry Morgenthau) - անձամբ

Արտադրուած՝ 1919թ.


Սեւ ճերմակ, անխօս շարժանկար

Տելողութիւն՝ 85 վայրկեան


Արտադրութիւն՝ “Selig Studios for the American Committee for Armenian and Syrian Relief” կամ «Հայ-սուլիիական ամերիկեան նպաստամատոյց յանձնաժողով»-ի

Արտադրման վայր՝ Ամերիկայի Միացեալ Նահանգներ

Լեզու՝ Անգլերէն



Վրշալոյս Մարտիկանեան



«Յօշոտուած Հայաստան» գիրքի անուանաթերթը

## ՅԱԽԵԼԵԱԼ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ՝

Այս շարժանկարը հիմնուած է «Յօշոտուած Հայաստան» կամ «Ravished Armenia» գրքին վրայ, որ կը պարփակէ Արշալոյս Մարտիկանեանի ականատեսի վկայութիւնները: Ժապաւենին գլխաւոր դերը ստանձնած է Նոյսինըն՝ Արշալոյը: «Յօշոտուած Հայաստան» գիրքը լոյս տեսած է Նիւ Եռոքի մէջ 1918-ին, անգլերէն լեզուով: Ան ցեղասպանութեան ականատեսի մը առաջին փաստավաերագրական յուշագրութիւնն է:

«Յոգիներու Աճուրդ»ը Մեծ Եղեռնի մասին արտադրուած առաջին գեղարուեստական շարժանկարն է:

Շարժանկարին հասոյթը յատկացուած է Մերձաւոր Արեւելքի մէջ գտնուող հայ որբերու օգնութեան ֆուստին:

Գալիֆորնիայէն շուրջ 10,000 բնակիչներ եւ 200 հայ որբեր մասնակցած են սոյն շարժանկարի նկարահանման:

Շարժանկարը առաջին անգամ ցուցադրուած է Փետրուար 16, 1919թ. Նիւ Եռոքի «Փլազա» հիլրանցին մէջ: Որմէ ետք ան ցուցադրուած է նաեւ ամերիկեան 23 այլ և ահանգներու ինչպէս նաեւ արտասահմանեան բազմաթիւ երկիրներու մէ:

«Յոգիներու աճուրդ» շարժանկարի ժապաւենին 9 բաժինները դժբախտաբար կորսուած են:

1994-ին յայտնաբերուեցաւ 20 վայրկեաննց հատուած մը ժապաւենէն, որ այժմ կը գտնուի Յայոց Ցեղասպանութեան Թանգարան-Ինստիտուտին մէջ, Ծիծեռնակաբերդ, Երեւան:



Շարժանկարի ծանուցումները ամերիկեան թերթերուն մէջ

## Աղբիւրներ՝

"Genocide Museum The Armenian Genocide Museum-institute." Web. 02 June 2012. <<http://www.genocide-museum.am/eng/index.php>>.

"Credo ("Auction of Souls", 1919)." Vimeo. Web. 02 June 2012. <<http://vimeo.com/15476497>>.

"Auction of Souls(1919)." Turner Classic Movies. Web. 02 June 2012. <<http://www.tcm.com/tcmdb/title/491783/Auction-of-Souls/>>.


## «ՆՈԱՆ ԳՈՅՆԸ» (1969)

«Նոան Գոյնը» կամ «Սայաթ Նովա» (1969)

ՅԱՄԱՆՈԾ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ ՇԱՐԺԱՆԿԱՎՐԻՆ ՄԱՍԻՆ՝

Բանաստեղծական ժապաւեն որ կը նկարագրէ հայ բանաստեղծ, երգիչ, աշուղ Սայաթ-Նովայի կեանքը: Պատկերազարդ շարժանկարը կը պարփակէ խորհրդանշիցեր եւ երեւակայական պատկերներ աշուղի կեանքեն: Ժապաւենը կը ներկայացնէ Սայաթ-Նովայի համեստ մանկութիւնը, իր պատանեկութեան տարիները Թիֆլիսի մէջ, ուր կը սորվի ջուլիակութիւն: Ան մանուկ հասակեն կը սկսի երգել: Իր համբաւը կը տարածուի քաղաքը քաղաք: Իր հասունութեան տարիքին կ'ըլլայ պալատական երգիչ եւ կը սիրահարուի Անսա իշխանուիին: Կը յիշատակուին երգիչին մահը եւ անմահութիւնը իբր աշուղական երգերու հեղինակ: Սայաթ-Նովա կը համարուի հայ ամենահամբաւաւոր աշուղը:

Շարժանկարի բեմադրիչ՝ Սերկեյ Փարաճանով (Sergei Parajanov)



«Նոան Գոյնը» ժապաւենի  
ծանուցագիրը



Շարժանկարին տեսարան մը՝  
Սայաթ Նովայի մուսան

Գլխաւոր դերասաններ՝  
Սոֆիկօ Չիօրելի (Sofiko Chiaureli)-  
Երիտասարդ Սայաթ-Նովան,  
Անսա թագուիին,  
«Ժանեակներով աղջիկ»-ը,  
Աշուղի մուսան,  
Յամբարձման հրեշտակը եւ  
Մոշախաղը

Մելքոն Ալեքեան (Melkon Alekyan) -  
Մանուկ Սայաթ-Նովան




Շարժանկարին տեսարան մը՝  
Սայաթ Նովան աջին

Վիլեն Գալստյան (Vilen Galstyan) -  
Աշուղը Եկեղեցիին մէջ


Արտադրուած՝ 1969թ.  
Տելողութիւն՝ 80 վայրկեան  
Արտադրման վայր՝ Յայաստանի  
Խորհրդային Սոցիալիստական  
Հանրապետութիւն  
Լեզու՝ Հայերեն

## ՅԱՐԵԼԵՎԸ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ՝

Սերկեյ Փարաճանովի բուն անունը Սարգիս Փարաճանեանց է: Ծնած է Թիֆլիս 1924-ին: 1945թ. կ'ըստուսուի Մոսկովյայի շարժանկարի պետական ինստիտուտը (State Institute of Cinematography): Փարաճանովի առաջին կարեւոր ժապաւենն է «Մոռացուած նախնիների սոռուերները», կամ «Shadows of Forgotten Ancestors» որ լոյս տեսած է 1964-ին: Փարաճանով կը վերադառնայ Հայաստան եւ 1969-ին «Նորան գոյնը» ժապաւենը կ'արտադրե: Երկարամեայ պարտադրեալ լուրթենէ յետոյ ութսունական թուականներուն ան կը բեմադրէ երկու այլ ժապաւեններ՝ «The Legend of Suram Fortress», «Սուլրամի ամրոցի առասպելը» եւ «Ashik-Kerib», «Աշուղ Դարիա»: Սերկեյ Փարաճանով կը մահանայ Երեւան 1990-ին:



«Աշուղ Դարիա» շարժանկարին ծանուցագիրը



Բեմադրիչ՝ Սերկեյ Փարաճանով


«Նորան գոյնը» կը համարուի Սերկեյ Փարաճանովի ամենայայտնի գործերեն մեկը որուն համար տիրացած է համաշխարհային համբաւի: Դժբախտաբար այս ժապաւեննեն ետք, 15 տարիներ Խորհրդային Իշխանութիւնը կ'արգիլ անոր ֆիլմ բեմադրել:

Փարաճանովի ազգագրական երազային գործերը Խորհրդային Իշխանութեան փիլիսոփայութեան հետ խոտոր կը հանդիսանան: Իշխանութիւնը Փարաճանովի դեմ սուտ ամբաստանութիւններ կ'ընէ: Այդ պատճառով, Եօթանասունական տարիներուն մեծ մասը Փարաճանով կ'անցընէ բանտերու մեջ ուր ժամանակը կ'անցընէ ձեռային աշխատանքներ կատարելով եւ ոչինչն կը ստեղծէ գեղարուեստական գործեր:

Ազատ արձակուելել ետք, թեւ առողջական վիճակը քայլայուած, Փարաճանով կը սկսի նկարահանել ինքնակենսագրական «Խոստովա-



Սերկեյ Փարաճանովը ժապաւենի նկարահանման ընթացքին




Փարաճանով եւ իր ձեռային գործերը

**Նանք»** ժապաւենը: Բայց գործը կը մնայ անաւարտ՝ իր մահուան պատճառով: Միջայել Վարդանով կ'ամբողջացնէ իր վարպետին սկսած գործը եւ 1992-ին վաւերագրական շարժանկարը լոյս աշխարհ կու գայ նոր խորագրով մը «Փարաճանով Վերջին Գարուն»:

Սերկեյ Փարաճանովի թանգարանը կը բացուի Երեւանի մեջ 1991-ին: Թանգարանը կ'ընդգրկէ Փարաճանովի ձեռային աշխատանքները՝ իրեր, գծագրութիւններ, գծանկարներ, պուարիկներ, շարժանկարներն նեցուկներ յենակներ (film props), հանդերձանքներ, գլխարկներ եւ նամակներ:



Փարաճանովի ձեռային գործերն մին՝ Տիրամայրը (1978) որ կը գտնուի իր տուն-թանգարանին մեջ



Սերկեյ Փարաճանովի տուն-թանգարանը, Երեւան

Աղբիւրներ՝

“Sergei Parajanov Museum” Official Web Site.- Web. 15 June 2012.  
<http://parajanomuseum.am/>.

“Sergei Parajanov” Web. 15 June 2012.  
<http://www.imdb.com/>.

## «ՄԱՅՐԻԿ» Եւ «ՓԱՐԱՏԻ ՓՈՂՈՑ, ԹԻԼ 588» (1991-1992)

«Մայրիկ» եւ «Փարատի Փողոց, թիլ 588» կամ  
“Mayrig” եւ “588 Rue Paradis” (1991-1992)

ԴԱՍԱՌԱՋՈՒՅՈՒՆՆԵՐ ԾԱՐԺՎԱԿԱՎՐԻՆ ՄԱՍԻՆ՝


Ծարժանկարին առաջին մասը «Մայրիկ»ն է: Ան կը ներկայացնե ֆրանսահայ ընտանիքի մը պատմութիւնը վեց տարեկան երախայի մը յիշողութեամբ: Փոքրիկ Ազատ Զաքարեան, իր ընտանիքը եւ ուրիշ հայ գաղթականներ կը հասնին Մարսիլիոյ նաւահանգիստը 1921-ին, Հայոց ցեղասպանութենեն ետք: Ազատի ընտանիքը, որ կը բաղկանայ իր ծնողնեն՝ Արաքսի եւ Յա-

կոր եւ մօրաքոյրներնեն՝ Աննա եւ Գայիհանէ, կը հաստատուին Ֆրանսա: Աքսորուած ընտանիքը շատ մը դժուարութիւններ կը դիմագրաւէ: Անոնք գիշեր ցերեկ կ'աշխատին, մեծ զոհողութիւններով իրենց կարելին կ'ընեն որպեսզի իրենց մինուճար Ազատը ստանայ լաւագոյն կրթութիւն երկրին լաւագոյն ուսումնարանին մէջ:

«Փարատի Փողոց, թիլ 588», ժապաւենին երկրորդ բաժինն է: Դեպքերը տեղի կ'ունենան առաջիննեն 40 տարի ետք: Ազատ Զաքարեան արդեն դարձած է համբաւաւոր բեմադրիչ Փիէր Զաքար (Pierre Zakar) եւ հեռացած իր խոնարի ծագումնեն: Իր հօր՝ Յակոբի մահեն յետոյ Ազատ կը վերադառնայ իր մանկապատասեկան շրջանի տունը: Իր մօր՝ Արաքսիի հետ, ան կը վերյիշէ իր մանկութիւնը, կ'ընդունի իր անցեալը եւ նոր մտածելակերպով կը դիմաւորէ ապագան:



«Մայրիկ»-ին տեսարան մը՝  
Զաքարեան ընտանիքը



«Մայրիկ» եւ «Փարատի Փողոց, թիլ 588» շարժակարիներու ծանուցագրերը



«Փարատի Փողոց, թիլ 588»-ին  
տեսարան մը՝ Ազատ եւ Մայրիկը

Ծարժանկարի բեմադրիչ՝  
Յանրի Վերնույ (Henri Verneuil)

Գլխաւոր դերասաններ՝  
Գլուխա Գարտիևալ (Claudia Cardinale)  
Արաքսի Զաքարեան (Մայրիկ)

Օմար Շարիֆ (Omar Sharif)  
Յակոբ Զաքարեան

Ռիշարտ Պերի (Richard Berry)  
Ազատ Զաքարեան (Փիէր Զաքար)

Արտադրուած՝ 1991 - 1992 թ.  
 Տեղողութիւն՝ 137 Եւ 135 վայրկեան  
 Արտադրման վայր՝ Ֆրանսա  
 Լեզու՝ Ֆրանսերէն


### ՅԱՒԵԼԵՎԼ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ՝

«Մայրիկ» Եւ «Փարատի Փողոց, թիւ 588» ինքնակենսագրական ժապաւեններ Են Ֆրանսահայ բեմադրիչ՝ Յանրի Վերնեօյի:

Յանրի Վերնեօյ (բուն անունով՝ Աշոտ Մալաքեան) ծնած է 1920-ին, Շոտոսթոյի մեջ (Թուրքիա): Ցեղասպանութենեն Ետք, 1924-ին իր ընտանիքը կը հաստատուի Մարսիլիա: Յանրի կարծ շրջան մը կ'աշխատի իբրեւ լրագրող: 1947-ին ան կը նուիրուի շարժանկարային արուեստին:

45 տարիներու ընթացքին ան կը բեմադրէ աւելի քան 30 ժապաւեններ: Կ'արժանանայ «Golden Globe» Եւ «Mystery Writers of America Award» մրցանակներուն: 1992-ին արժանացած է Ֆրանսական Ակադեմիայի մեծ միջանակին իր համայն գործերուն համար, իսկ 1996-ին՝ պատուոյ «Սեզար» մրցանակին: Յայազգի նշանաւոր բեմադրիչը կը մահանայ 2002-ին, 81 տարեկանին, Փարիզ:

1985-ին Յանրի Վերնեօյի ինքնակենսագրական Mayrig «Մայրիկ» գիրքը լոյս տեսած է Ֆրանսսերէն լեզուով ապա թարգմանուած՝ անգլերէնի, հայերէնի, արաբերէնի ինչպէս նաեւ այլ լեզուներու:



«Մայրիկ» գիրքի կողքը



Ֆրանսահայ բեմադրիչ՝  
 Յանրի Վերնեօյ (Աշոտ Մալաքեան)

### Աղբիւրներ՝

“Henri Verneuil, une légende du cinéma.” Web. 15 June 2012.  
<http://cinemaverneuil.free.fr/sommaire.html>.

«Ամսուան դեմքը» - Hamazkayin Web. 15 June 2012.  
<http://www.hamazkayin.com/faces.php?Lang=hy>.

Verneuil, Henri. Mayrig: Récit. Paris: R. Laffont, 1985.

## «ԱՐԱՐԱՏ» (2002)

«Արարատ» կամ “Ararat” (2002)

ՀԱՄԱՅՆՈՒԹԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ ԾԱՐԺԱՆԿԱՎՐԻՆ ՄԱՍԻՆ՝

Ծարժանկարը կը ներկայացնէ մի քանի ընտանիքներու կեանքի պատմութիւնները: Ռաֆֆի Գանատահայ երիտասարդ մըն է որ շերմ յարաբերութիւն չունի ոչ իր մօր՝ Անիին եւ ոչ ալ Գանատացի խորթ քրոջ հետ: Մայրը՝ Անին, արուեստի պատմաբան է եւ իբր խորհրդատու կ'աշխատի Արշիլ Կորդիի մասին ժապաւենի մը պատրաստութեան վրայ: Այդ ժապաւենին բեմադրիչն է՝ Էտուարդ Սարոյեանը: Սարոյեանի բեմադրած ժապաւեննեն հատուածներ կը ցուցադրուին Փիլմին մէջ, որոնք կը ներկայացնեն Արշիլ Կորդիի պատանեկութիւնը Վան քաղաքին մէջ, շարդերէն առաջ: Ապա կը տեսնենք Վանի պաշարումը, Կորդիի չափահասութիւնը եւ Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ իր աշխատանքը որպէս Նկարիչ: Տարբեր ազգեր կը գործակցին Սարոյեանի ժապաւենին արտադրման, ինչպէս նաեւ թուրք դերասան մը որ ներքին հակամարտութենէ կը տառապի:



## ARARAT

Una película de ROBERT LANTOS

«Արարատ» շարժանկարի  
ծանուցագիրը



Ծարժանկարին տեսարան մը՝ Արսինէ Խանճեան եւ Շառլ Ազնաւուր

Ծարժանկարի բեմադրիչ՝  
Ատոմ Եղոյեան (Atom Egoyan)

Գլխաւոր դերասաններ՝

Սիմոն Աբգարեան (Simon Abkarian)  
Արշիլ Կորդի

Շառլ Ազնաւուր (Charles Aznavour)  
Էտուարդ Սարոյեան

Տեյվիտ Ալփեյ (David Alpay) - Ռաֆֆի

Քրիստոֆ Փլամմեր (Christopher Plummer) - Տեյվիտ

Արսինէ Խանճեան (Arsinée Khanjian)

- Անի

Արտադրուած՝ 2002 թ.

Տելողութիւն՝ 115 վայրկեան

Արտադրութիւն՝ “Miramax Films”

Արտադրման վայր՝  
Գանատա եւ Ֆրանսա

Լեզու՝ Անգլերէն, Հայերէն, Ֆրանսերէն եւ Գերմաներէն



Գանատահայ Բեմադրիչ  
Ատոմ Եղոյեան

## ՅԱՐԵԼԵՎԸ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ՝

Ասով Եղոյեան ծնած է 1960-ին Գահիրէ, Եգիպտոս եւ փոքր տարիքին ծնողքին հետ գաղթած՝ Գանատա: Թորոնթոյի Յամալարանին մէջ Ասով կը հետեւի միջազգային յարաբերութեանց բաժնին: Յամալարանական տարիներուն շարժանկարի արուեստը կը հրապուրէ զինք: Իր առաջին երկար ժապաւենը՝ *Next of Kin* (Յարազատներ) արտադրած է 1984-ին: Դերասանուիի Արսինէ Խանճեանը Ասովի կինն է: Շարժանկարներու մէջ, յաճախ այր եւ կին միասնաբար դերեր կը ստանձնեն: Անոնք ունին որդի մը՝ Արշիլ, որ կը կրէ Նկարիչ Արշիլ Կորքիի անունը:



Արսինէ Խանճեան եւ Ասով Եղոյեան

ԵՐՈՅԵԱՆԻ ՇԱՐԺԱՆԿԱՐՆԵՐԵՐԵՍ ԵՆ՝

*Chloe (Քլոէ)* 2009

*Where the Truth Lies* (Ուր թաքնուած է ճշմարտութիւնը) 2005

*Ararat (Արարատ)* 2002

*The Sweet Hereafter* (Լուսաւոր գալիքը) 1997

*Exotica (Տարաշխարիիկ)* 1994

«Արարատ» շարժանկարին մասին Եղոյեան ըսած է հետեւեալը՝

«Այս ֆիլմը ոչ այնքան ցեղասպանութեան մասին է, այլ այն մասին՝ թէ ինչպէս ցեղասպանութիւնը կը շարունակէ ազդել մեր վրայ եւ թէ ինչպէ՞ս այդ հոգեբանական ցնցումը կը փոխանցուի սերունդէ սերունդ»:



Գահիրէի Յայց Արաջնորդարանին մէջ Ասով Եղոյեան մտերիմ զրոյցի ընթացքին,  
Փետրուար 2013  
Լուսանկարները տրամադրեց՝ Արփի Խաչերեանը

Աղբիւներ՝

“Atom Egoyan Biography.” Web. 02 July 2012.  
<<http://www.egofilmarts.com/bio.html>>.

Bird/London, MaryAnn. “Moving the Mountain.” Time, 20 Apr. 2003. Web. 02 July 2012.  
<<http://www.time.com/time/magazine/article/0,9171,901030428-444961,00.html>>.

## «ՈՅՐԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ԲԱՆԱԿԸ» (2009)

«Ոճրագործութեան բանակը» կամ «L'armée du crime»

ՅԱՄԱՀԱՅԻ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ ՇԱՐԺԱՆԿՎՐԻՆ ՄՎՍԻՆ՝

Յամաշխարհային Երկրորդ Պատերազմին ընթացքին, գերմանական բանակը կը ներխուժէ Եւ կը գրաւէ Ֆրանսան: Միսաք Մանուշեան, ցեղասպանութեան փրկուած, հաստատուած է Փարիզ իր կող՝ Մելինէին հետ: Իրականին մէջ ինք բանաստեղծ եւ գրող է սակայն կ'աշխատի իբր գործաւոր իր ապրուստը հոգալու համար: Մանուշեան մաս կը կազմէ ներգաղթած արհեստաւորներու կազմակերպութեան մը՝ Main d'oeuvre immigrée (MOI): Անոնց յանձնարարութեամբ Մանուշեան կը դառնայ դիմադրութեան ջոկատի մը դեկավարը որ կը բաղկանայ ոչ ֆրանսացի երիտասարդներէ որոնք իրենց ճակատագրին բերումով նետուած են Ֆրանսա:



Շարժանկարի ծանուցագիրը

Մանուշեանի ջոկատը յարձակումներ կը կատարէ Ֆրանսան գրաւած գերմանական բանակին դեմ, ահ ու սարսափ սփուելով գերմանացի նացի զինուորներուն մէջ: Գերմանացի պաշտօնատարեր զայրացած՝ ֆրանսական ոստիկանութեան կը դիմեն: Ոստիկանութիւնը կ'օգտագործէ ամեն նենգ միջոց՝ խաբեութիւն, չարչարանք եւ ի վերջոյ, Մանուշեանի ջոկատը կը ծերբակալուի:



Շարժանկարէն տեսարան մը՝  
Մանուշեան ծերբակալուած

Փետրուար 1944-ին 22 այր եւ կին մը մահուան կը դատապարտուին եւ յետ մահու վարկաբեկիչ եւ վիրաւորական յայտարարութիւններու առարկայ կը դառնան: Գերմանացիներուն ծրագիրը կ'ունենայ հակառակ հետեւանք՝ Մանուշեան եւ իր գործակիցները ժողովուրդին կողմէ կը համարուին դիմադրութեան հերոսներ եւ մինչեւ օրս պատմութեան առջեւ անոնք նկատուած են ազատագրութեան պայքարի քաջ մարտիկներ:



«Rue du Groupe Manouchian» փողոցը,  
Փարիզ



Միսաք եւ Մելինէ Մանուշեաններ






Ֆրանսահայ բեմադրիչ՝  
Ռուպեր Կէտիկեան

Շարժանկարի բեմադրիչ՝ Ռուպեր Կէտիկեան (Robert Guédiguian)

Գլխաւոր դերասաններ՝  
Սիմոն Աբքարեան (Simon Abkarian)  
Միսաք Մանուչեանի դերով

Վիրժինի Լետոյեն (Virginie Ledoyen)  
Մելինե Մանուչեանի դերով

Արտադրուած՝ 2009թ.  
Տեղողութիւն՝ 139 վայրկեան  
Արտադրման վայր՝ Ֆրանսա  
Լեզու՝ Ֆրանսերէն




### ՅԱՒԵԼԵԱԼ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ՝

Մանուչեանի ջոկատը վարկաբեկելու միջոցներէն մէկը եղած է «Կարմիր ծանուցագիրը» (L’Affiche rouge): Մանուչեանի եւ իր ռազմակիցներուն նկարները եւ անունները կը տպագրուին կարմիր ծանուցագրերու վրայ: Ծանուցման ճակտին նշուած է նման հարց «Ազատագրողնե՞ր» (Des libérateurs?) եւ պատասխան «Ազատագրութիւնը Ոճագործութեան բանակին կողմէ» (La libération par l’armée du crime!):

«Կարմիր ծանուցագրերը» հակառակ արդիւնք տուած են: Ֆրանսացի քաղաքացիները ծանուցագրերուն վրայ ձեռագրով կ’աւելցնեին՝ «Մեռան Ֆրանսայի համար» (Mort pour la France):

Միսաք Մանուչեանի վերջին նամակը ուղղուած է իր կնոջ՝ Մելինեին, նախքան իր գլուխահարուիլը:



Միսաք Մանուչեանի վերջին  
նամակը Մելինեին



Մարսել, կոթող Միսաք Մանուչեանի

Մելինէ Մանուչեան հրաշքով կ'ազատի ձերբակալութենէ Եւ կը տեսնէ Ֆրանսայի ազատագրումը: 1974-ին Մելինէ իր ամուսնոյն մասին գիրը մը կը հրատարակէ: Ան կը մահանայ Ֆրանսա 1989-ին:

1955-ին «*Rue du Groupe Manouchian*» անունով փողոց մը կ'անուանուի Փարիզի 20-րդ շրջանին մէջ: Այս առթիւ Լուի Արակոն (Louis Aragon) ներշնչուած Մանուչեանի վերջին նամակէն բանաստեղծութիւն մը նուիրած է քաջերուն, որուն վերջին երեք տուները կը ներկայացնենք Փրանսերէն իր բնագրով: Լեօ Ֆերրէ (Leo Ferré) երգի վերածած է այս բանաստեղծութիւնը:



Մանուչեանի ջոկատին նուիրուած յուշտախտակի բացման հանդիսութիւնը Մելինէ Մանուչեանի ներկայութեամբ, 14 Դեկտեմբեր, 1974, Փարիզ

## STROPHES POUR SE SOUVENIR

*Adieu la peine et le plaisir Adieu les roses  
Adieu la vie adieu la lumière et le vent  
Marie-toi sois heureuse et pense à moi souvent  
Toi qui vas demeurer dans la beauté des choses  
Quand tout sera fini plus tard en Erivan*

*Un grand soleil d'hiver éclaire la colline  
Que la nature est belle et que le coeur me fend  
La justice viendra sur nos pas triomphants  
Ma Mélinée ô mon amour mon orpheline  
Et je te dis de vivre et d'avoir un enfant*

Ils étaient vingt et trois quand les fusils fleurirent  
Vingt et trois qui donnaient leur coeur avant le temps  
Vingt et trois étrangers et nos frères pourtant  
Vingt et trois amoureux de vivre à en mourir  
Vingt et trois qui criaient la France en s'abattant.

*Louis Aragon, Le Roman Inachevé*

Աղբիւրներ՝






“L’armée du crime - Un Film De Robert Guédiguian - STUDIOCANAL - Site Officiel.” *L’Armée Du Crime* Web. 10 June 2012.  
<http://www.larneeducrime-lefilm.com/>.

“Missak Manouchian - Ein Armenischer Partisan.” *Missak Manouchian*. Web. 10 June 2012.  
<http://lorenz.ist.org/fba/document/manouchian.html>.

Manouchian, Mélinée. *Manouchian*. Paris: Les Éditeurs Français Réunis, 1974.

ԽԱՆ-

ՀԱՐՅՈՒՄ






## ՈՎ ԵՄ ԵՍ

1. Թիֆլիսահայ բեմադրիչ եմ, տարիներով բանտարկուած եմ Խորհրդային իշխանութեան կողմէ, շատ ժապաւեններ չեմ արտադրած, սակայն գործերս ունին միջազգային համբաւ:
2. Ծնողքս հաստատուած են Ֆրանսայի Մարսիլիա քաղաքը, իրենց մասին գիրք մը գոած եմ որ արտադրուած է իբրեւ ժապաւեն 1991-1992թթ.:
3. Ծնած եմ Լոռի մարզի Դսեղ գիւղը որ Ներկայիս կը կրէ իմ անունս: Գրած հեքեաթներս շատ սիրուած են:
4. Կպրած եմ Կիլիկիոյ թագաւորութեան շրջանին, 13-րդ դարուն, իբրեւ վարպետ Նկարիչ գծած եմ պալատականներուն Նկարները:
5. Ծնած եւ ապրած եմ Երեւան, խորապես մտահոգուած եմ սփիւռքահայութեան ճակատագրով: Այցելած եմ հայ գաղութներ եւ տպաւորութիւններս արձանագրած եմ զանազան հատորներու մէջ:
6. Եղած եմ Օսմանեան Խորհրդարանի երեսփոխան եւ Պոլսոյ իրաւաբանական համալսարանի դասախոս:
7. Կպրած եմ Վենետիկ 16-րդ դարուն, հիմնած եմ առաջին հայկական տպագրատունը ուր տպագրած եմ առաջին հայերեն գիրքը:
8. Ծնած եմ Վրաստան, Շուշիոյ մէջ ստացած եմ Երաժշտական ուսումն: Յօրինած եմ դաշնամուրի եւ ջութակի կտորներ, թատերական Երաժշտութիւններ եւ պալեներ:
9. Որբացած եմ Վիոքր տարիքիս, Նուլիսի 10 օւնիք առաջին հաւաքած եմ աւելի քան 4000 գեղջկական Երգեր:
10. Ծնած եմ Ակիւտար, Պոլիս, ուսանած եմ Փարիզ, Ներգաղթած եմ Խորհրդային Հայաստան բայց յետոյ աքսորուած եմ Սիպերիա:
11. Իմ բանաստեղծութիւններես մէկուն մէջ գաղտնագրած եմ հետեւեալ պատգամը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւնը քո հաւաքական ուժին մէջ է»:
12. Ծնած եմ Պոլիս, կեանքիս մէծ մասը ապրած եմ Եգիպտոս ուր խմբագրած եմ «Արեւ» օրաթերթը:
13. «Նոան գոյնը» բանաստեղծական ժապաւենը իմ մասին է:
14. Գրած եմ Վեպեր, թատերախաղեր եւ պատմուածքներ անգլերեն լեզուով բայց հայեցի շունչով:
15. Կպրած եմ Մատրաս, Հնդկաստան ուր հրատարակած եմ առաջին հայերեն թերթը՝ «Ազդարար»:

# ՈՐ ԹՈՒԱԿԱՆԻՆ ԵԼ ՈՐ ՔԱՂԱՔԻՆ ՄԵԶ ՊԱՏԱՐԱԾ ԵՆ ՀԵՏԵԼԵՍԼԵՐԸ

1. Լոյս տեսած է առաջին հայերեն տպագրուած գիրքը:
2. Տպագրուած է առաջին ամբողջական տպագիր հայերեն Աստուածաշունչը:
3. Յրատարակուած է առաջին հայերեն թերթը:
4. Յիմնուած է առաջին հայկական տպագրատունը Ներկայիս Հայաստանի Հանրապետութեան տարածքին մէջ:
5. Բեմադրուած է ամբողջութեամբ առաջին հայկական օվերան:
6. Վրտադրուած է առաջին ժապաւենը Մեծ Եղեռնին մասին:

## ԽԱՉԲԱՆ



### Յորիգոնական

6. Յայագետը որ առաջին անգամ ըլլալով կը հրատարակէ Սայաթ-Նովայի հայերեն երգերը 1852-ին
8. Տպագրութեան նախահայրը
10. Առաջին հայերեն տպագրուած գիրքը լոյս տեսաւ այս քաղաքին մէջ
12. Ամենայն հայոց բանաստեղծ
13. Իր գրութիունները ունեցած են ուժեղ ազդեցութիւն հայ յեղափոխական շարժումներուն վրայ
14. Առաջին հայերեն լեզուով թերթը
15. Յոգեբանական վեպի վարպետուիի

### Ուղարիայեաց

1. Պարոյն Սեւակի բանաստեղծութիւնը Կոմիտաս վարդապետի մասին
2. 2002-ի «Գիրքի Յամաշխարհային Մայրաքաղաք»
3. Ստեղծած է հայերեն այբուբենը
4. Լաւագոյն գրութիւն եւ ինքնատիպ պատմութիւն «Օսգար» մրցանակի դափնեկիր
5. 13-րդ դարու վանք մը որ կը դառնայ Կիլիկիոյ մեծագոյն կեղրուններեն մէկը գիրքի ձեւաւորման մէջ
6. Յայ գրականութեան «Նորավեպի իշխան»
7. Բանաստեղծ որ ծնած է Գիւմրի, պանդիստուած եւ 1936-ին վերջնականապես հայրենիք հաստատուած
9. Յայաստանի սոխակ
11. Սերկեյ Փարաճանովի գլուխ գործոցը կովկասահայ աշուղին մասին

# ՄԻԱՑՈՒՐ ԳՐՈՂԸ ԻՐ ԳՈՐԾԵՐՈՒՆ ՀԵՏ

Եղիշե Չարեսց

«Երգեր ու վերքեր»,  
«Համբերութեան չիբուխը»

Րաֆֆի

«Զիշ ենք, բայց հայ ենք»,  
«Մարդը ափի մեջ»

Յովիաննես Թումանեան

«Նարդիկ»  
«Կեանքը ինչպէս որ է»

Պարոյր Սեւակ

«Եկեղեցին հայկական»  
«Հայերգութիւն»

Ուիլիամ Սարոյեան

«Գիքոր»  
«Սասունցի Դաւիթ»

Վահան Թեքեեան

«Անունս Արամ Է»  
«Մարդկային կատակերգութիւն»

Աւետիք Իսահակեան

«Կարաւանները դեռ քայլում են»  
«Այս իմ երկիրն է»

Գրիգոր Զօհրապ

«Երկիր Նայիրի»  
«Տանթեական Առասպել»

Սիլվա Կապուտիկեան

«Սիլիհտարի պարտեզները»  
«Աւերակներուն մեջ»

Չապել Եսայեան

« Խենթը»  
«Կայծեր»

## ՈՐՈՌՆ ՄԱՍԻՆ Ե ՀԵՏԵՒԵԱԼՆԵՐԵՆ ԻՒՐԱՅԱՆՉԻՒԾ




## Ի՞ՆՉ ԱՆՈՒՆՎ ԾԱՆՈԹ ԵՆ ՀԵՏԵՒԵԱԼՆԵՐԸ


1. Յարութիւն Սայաթեան
2. Պարոյր Ղազարեան
3. Յակոբ Մելիք-Յակոբեան
4. Եղիշէ Սողոմոնեան
5. Սողոմոն Սողոմոնեան
6. Գոհար Խաչատուրեան
7. Ոստանիկ Կտոյեան
8. Աշոտ Մալաքեան
9. Շահնուր Վաղինակ Ազնաւուրեան

## Ո՞Վ ԳԾՍԾ Ե

Նկարին ոճն կռահե նկարիչը:



1



2




3



4



5



6

# ՈՎԵՏ ՀԵՏՏԻԵԱԼ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐՈՒՄ ՎՐԱՅԻ ԱՆԴԱՍՆԵՐԸ



1



2



3



4

## ԵՐԳԻԾԱՆԿԱՐՆԵՐ


Աշխարհական եգիպտական երգիծանկարիչ Ալեքսանդր Սարովիսան գծած  
է իր ժամանակի կարեւոր անձնաւորութիւններուն երգիծանկարները:  
Որո՞նց երգիծանկարներն են հետեւեալները:



1



2



3




4



5



6



7



8

## ՀԱՆՁԱՐԵԴ ԵԳԻՊՏԱՀԱՅԵՐ

Նշե երեք հանճարեղ հայեր որոնք ծնած են Եգիպտոս  
եւ միջազգային համբաւի տիրացած են հետեւեալ մարզերուն  
մէջ:

**Նկարչութիւն**

**Օփերային երգարուեստ**

**Շարժանկար**

## ՀԱՅ ՄԱՅՐԵՐ

Եթէ արագ աչք մը նետենք հայկական մշակոյթի  
տարբեր մարզերուն վրայ պիտի նկատենք շատ մը  
գործեր նուիրուած հայ մայրերուն:  
**Նշե՛ այս գործերեն հնգեակ մը:**

## ԸՆՏՐՇ ՃԻՇԴ ՊԱՏԱՍԽԱՆԸ

1. .... աճիւնները կը հանգչին Գահիրեի Ամենայն Սրբոց գերեզմանատան մէջ:
  - ա. Գոհար Գասպարեան
  - բ. Յակոբ Յակոբեան
  - գ. Վահան Թեքեան
2. Յեղասպանութեան սարսափելի հետքերը կը պատմէ Եղիշէ Զարենց իր ..... հատորին մէջ:
  - ա. «Անլոելի զանգակատուն»
  - բ. «Տանթեական առասպել»
  - գ. «Աւերակներուն մէջ»
3. Հայտնի բանաստեղծուինի ..... ծնած Երեւան, Վանեցի ծնողքներուն:
  - ա. Զապել Եսայեան
  - բ. Արսինե Խանճեան
  - գ. Սիլվա Կապուտիկեան
4. Բանաստեղծ ..... ը ծնած Է Զանախչի գիւղ, այժմ Զանգակատուն  
ա. Պարոյր Սեւակ  
բ. Յովհաննես Թումանեան  
գ. Աւետիք Իսահակեան
5. ..... զոհուեցաւ 1915-ին Հալեպի Տիգրանակերտ ճամբուն վրայ:
  - ա. Ռաֆֆի
  - բ. Գրիգոր Զօհրապ
  - գ. Կոմիտաս
6. Բանաստեղծ, արձակագիր եւ տասը Երախաններու հայր:
  - ա. Յովհաննես Շիրազ
  - բ. Ուիլիամ Սարոյեան
  - գ. Յովհաննես Թումանեան
7. Հայ գրագիտուիի, հետեւած Է «Սորպոն»ի համալսարանի գրականութեան եւ փիլիսոփայութեան դասընթացըներուն:
  - ա. Արշալոյս Սարտիկանեան
  - բ. Զապել Եսայեան
  - գ. Սիլվա Կապուտիկեան

## ԸՆՏՐՇ ՃԻՇԴ ՊԱՏԱՍԽԱՆԸ

8. Երաժշտագետ-երգահան, ծնած Զեօթահիա գիւղ  
եւ մահացած ֆրանսա:
- ա. Միսաք Մանուչեան
  - բ. Հանրի Վերնեոյ
  - գ. Կոմիտաս Վարդապետ
9. «Սպարտակ» եւ «Գայիանէ» պալեներու երգահանը:
- ա. Արմեն Տիգրանեան
  - բ. Կոմիտաս Վարդապետ
  - գ. Արամ Խաչատրուեան
10. Յայ Նկարիչ որուն տուն-թանգարանը կը գտնուի  
Թեոտոսիա, Ուքրանիա:
- ա. Սարուխան
  - բ. Վրշիլ Կորզի
  - գ. Յովհաննես Այվազովսկի
11. Ո՞ր Նկարիչը ծնած է Նոր Նախիջենան եւ 1911-ին  
այցելած է Եգիպտոս:
- ա. Մարտիրոս Սարեան
  - բ. Սերկեյ Փարաճանով
  - գ. Վրշիլ Կորզի
12. «Ու մերթ լացաւ, ու մերթ խնդաց իմ հոգիս» հաւաքածոյի  
հեղինակը:
- ա. Գրիգոր Չօհրապ
  - բ. Յակոբ Յակոբեան
  - գ. Յովհաննես Թումանեան
13. Ո՞ր ժապաւենին մասին է այս Նկարագրականը՝ «Այս ֆիլմը  
ոչ այնքան ցեղասպանութեան մասին է, այլ այն մասին՝ թէ ինչ-  
պէս ցեղասպանութիւնը կը շարունակէ ազդել մեր վրայ...»
- ա. «Հոգիներու աճուրդ»
  - բ. «Արարատ»
  - գ. «Մայրիկ»
14. Ֆրանսացի բանաստեղծ որ Մանուչեան ջոկատին բանաս-  
տեղծութիւն մը նուիրած է 1955-ին:
- ա. Լեո Ֆերէ
  - բ. Շարլ Ազնաւուր
  - գ. Լուի Արակոն

# ՈՐ ՀԱՆՁԱՐԻՆ ՄԱՍԻՆ Է ՀԵՏԵՒԵԼ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐԵՆ ԻՒՐԱՅԱՆՉԻՒՐԸ

**Ե**ս կարդում եմ նրան ու ասում.

Այս հմուտ, հանճարեղ Լոռեցին

Յոմերի, Կեօթէի հետ մի օր՝ հաւասար՝ նստել է քեֆի,  
Եւ թաս է բռնել նրանց հետ, մեծարանը տուել ու առել,  
Ինչպէս իր պապերն են արել իրար հետ խնճոյքի նստելիս:

Եղիշէ Զարենց

1. ....

**Ա**խ, թէ գայիր, քեզ կտայինք՝ փառքի հազար դարեր վրան՝  
Մասիս սարը՝ քեզ քամանչա, ձիւնը՝ սատաֆ քարեր վրան,  
Արծաթ Զանգու, ոսկի Արագ՝ միշտ հայախոս լարեր վրան,  
Դու տարտիման իմ հայ սրտով Կովկասի եար, ....:

Յովհաննես Շիրազ

2. ....

**Օ**շականի անհուն մեռեալ,  
Դուն բիւրաւոր ճիւղերով,  
Ոսկեհոս գե՛տ գիտութիւն,  
Մտքի Փոկիչ, յոյսի Յսկայ, կեանքի Կեդրոն,  
Դուն անվախճան փոշիացեալ,  
Դուն շահերու անմարելի շտեմարան,  
Ուրկեց ուղեղս, մանկութեանս օրերուն,  
Ես՝ աղքատօրեն եկայ վառել....:

Սիամանթօ

3. ....

# ՈՐ ՀԱՆՁԱՐԻՆ ՄԱՍԻՆ Է ՀԵՏԵՒԵԼ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐԵՆ ԻՒՐԱՅԱՆՉԻՒԸ

Պարոյր մանչս երկուքս ալ  
Նոյն տարիքը ունեինք -  
Յիմա ես կամ - դուն չկաս -  
Եղա՞ւ ասիկա

Թէ բարիք է տաղ ըսել  
Պարոյր մանչս երկուքս ալ  
Նոյն բարիքը ունեինք -  
Յիմա ես կամ իբր թէ -  
Իսկ դուն կաս ու կը մնաս -  
Ջանի՞ հոգի մահեն վերջ  
Տեսաւ ասիկա

Պարոյր մանչս քանի որ  
Նոյն տարիքը ունեինք -  
Մանուկ եինք երկուքս ալ -  
Խաղը կիսատ թողուցիր -  
Չեղաւ ասիկա

Չահրատ

4. ....

**Ի**ր ժողովրդի զաւակն իսկական՝  
Ժողովրդի պէս ինքն էլ որբ մնաց,  
Նա նոյնիսկ չկար եւ մի տարեկան,  
Երբ... մայրը գնաց:

...  
Գեթ հայրը մնար...  
Բայց նա էլ գնաց,  
Երբ որդին չկար տաս տարեկան,  
Իր ժողովրդի զաւակն իսկական՝  
Ժողովրդի պէս նա որբուկ մնաց:

Պարոյր Սեւակ

5. ....

# ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

## Ո՞վ եմ ես

- |                                  |                                |
|----------------------------------|--------------------------------|
| 1. Սերկել Փարաճանով              | 9. Կոմիտաս Վարդապետ            |
| 2. Հանրի Վերնեոյ (Աշոտ Մալաքեան) | 10. Չապէլ Եսայեան              |
| 3. Յովհաննես Թումանեան           | 11. Եղիշէ Զարենց               |
| 4. Թորոս Ռոսլին                  | 12. Վահան Թեքեեան              |
| 5. Սիլվա Կապուտիկեան             | 13. Սայաթ-Նովա                 |
| 6. Գրիգոր Զօհրապ                 | 14. Ուիլիամ Սարոյեան           |
| 7. Յակոբ Մեղապարտ                | 15. Յարութիև Քահանայ Շմատոնեան |
| 8. Արամ Խաչատուրեան              |                                |

## Ո՞ր թուականին եւ ո՞ր քաղաքին մէջ պատահած են հետեւեալները

- |                     |                                   |
|---------------------|-----------------------------------|
| 1. 1512 - Վենետիկ   | 4. 1771 - Եջմիածին (Վաղարշապատ)   |
| 2. 1666 - Ամսթերտամ | 5. 1912 - Գիւմրի (Ալեքսանդրոպոլի) |
| 3. 1794 - Մատրաս    | 6. 1919 - Նիւ Եռոք                |

## Միացուր գրողը իր գործերուն հետ

- |                                                  |                                                 |
|--------------------------------------------------|-------------------------------------------------|
| 1. Չապէլ Եսայեան . . . . .                       | «Սիլիհտարի պարտեզները», «Աւերակներուն մէջ»      |
| 2. Եղիշէ Զարենց . . . . .                        | «Երկիր Նայիրի», «Տանթեական Առասպել»             |
| 3. Սիլվա Կապուտիկեան . . .                       | «Կարաւանները դեռ քայլում են», «Այս իմ Երկիրն է» |
| 4. Պարոյր Սեւակ . . . . .                        | «Թիշ Ենք, բայց հայ Ենք», «Մարդը ափի մէջ»        |
| 5. Ռաֆֆի . . . . .                               | «Խենթը», «Կայծեր»                               |
| 6. Գրիգոր Զօհրապ . . . . .                       | «Նարդիկ», «Կեանքը ինչպես որ է»                  |
| 7. Վահան Թեքեեան . . . . .                       | «Եկեղեցին հայկական», «Յայերգութիւն»             |
| 8. Յովհաննես Թումանեան «Գիրոր», «Սասունցի Դաւիթ» |                                                 |
| 9. Աւետիք Իսահակեան . . .                        | «Երգեր ու Վերցեր», «Յամբերութեան չիբուխը»       |
| 10. Ուիլիամ Սարոյեան . . .                       | «Անուն Արամ Է», «Մարդկային կատակերգութիւն»      |

## Ո՞րուն մասին ե հետեւեալներին իրաքանչիրը

- |                     |                     |
|---------------------|---------------------|
| 1. Արշիլ Կորքի      | 4. Միսաք Մանուչեան  |
| 2. Կոմիտաս Վարդապետ | 5. Սերկել Փարաճանով |
| 3. Սայաթ-Նովա       |                     |

## Ի՞նչ անունով ծանօթ են հետեւեալները

- |                 |                    |
|-----------------|--------------------|
| 1. Սայաթ-Նովա   | 6. Գոհար Գասպարեան |
| 2. Պարոյր Սեւակ | 7. Արշիլ Կորքի     |
| 3. Ռաֆֆի        | 8. Հանրի Վերնեոյ   |
| 4. Եղիշէ Զարենց | 9. Շառլ Ազնաւուր   |
| 5. Կոմիտաս      |                    |

# ՊԱՏԱՍԽԱՎՆԵՐ

## Ո՞վ գծած է

- |                         |                 |
|-------------------------|-----------------|
| 1. Յակոր Յակոբեան       | 4. Արշիլ Կորքի  |
| 2. Մարտիրոս Սարեան      | 5. Արշիլ Կորքի  |
| 3. Յովհաննես Այվազովսկի | 6. Թորոս Ռոսլին |

## Ո՞վ են հետեւեալ թղթադրամներուն վրայի անհատները

- |                                   |                                     |
|-----------------------------------|-------------------------------------|
| Արամ Խաչատրուրեան<br>Եղիշէ Չարենց | Աւետիք Խահիակեան<br>Մարտիրոս Սարեան |
|-----------------------------------|-------------------------------------|

## Երգիծանկարներ

- |                   |                   |
|-------------------|-------------------|
| Յակոր Յակոբեան    | Աւետիք Խահիակեան  |
| Արամ Խաչատրուրեան | Սիլվա Կապուտիկեան |
| Մարտիրոս Սարեան   | Վահան Թեքեեան     |
| Ուիլիամ Սարոյեան  | Մարտիրոս Սարեան   |

## Հանճարեղ եգիպտահայեր

Նկարչութիւն- Յակոր Յակոբեան  
Օփերային երգարուեստ - Գոհար Գասպարեան  
Շարժանկար - Ատոմ Եղոյեան

## Հայ մայրեր

«Մայրիկ» գիրք-շարժանկար - Հանրի Վերնեօյ  
«Վրուեստագետը եւ իր մայրը» - Արշիլ Կորքի  
«La mamma» - Շառլ Ազնաւուր  
«Մօր ձեռքերը» - Պարոյր Սեւակ  
«Մայրիկիս» - Աւետիք Խահիակեան

## Ընտրեալ ճիշդ պատասխանը

- |                           |                             |
|---------------------------|-----------------------------|
| 1. գ. Վահան Թեքեեան       | 8. գ. Կոմիտաս Վարդապետ      |
| 2. թ. «Տանթեական առասպել» | 9. գ. Արամ Խաչատրուրեան     |
| 3. գ. Սիլվա Կապուտիկեան   | 10. գ. Յովհաննես Այվազովսկի |
| 4. ա. Պարոյր Սեւակ        | 11. ա. Մարտիրոս Սարեան      |
| 5. թ. Գրիգոր Չօհրապ       | 12. թ. Յակոր Յակոբեան       |
| 6. գ. Յովհաննես Թումանեան | 13. թ. «Արարատ»             |
| 7. թ. Չապել Եսայեան       | 14. գ. Լուի Արակոն          |

## Ո՞ր հանճարին մասին է հետեւեալ բանաստեղծութիւններէն իւրաքանչիւրը

- |                        |                     |
|------------------------|---------------------|
| 1. Յովհաննես Թումանեան | 4. Պարոյր Սեւակ     |
| 2. Սայաթ-Նովա          | 5. Կոմիտաս Վարդապետ |
| 3. Մեսրոպ Մաշտոց       |                     |

# ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

## Խաչբառ

